



ՀԱՆՔԵՐ  
ՀԱՅԱՍՏԱՆԻ  
ՓՈՔՐ ԱՍԻՈՅ  
ԵՒ  
ԿԻԼԻԿԻՈՅ

Գրեց՝  
ՅԱԿՈԲ Ա. ԽԱՐՄԱՃԵԱՆ

Ա. ՏՊԱԴՐՈՒԹԻՒՆ

ՏՊԱԴՐՈՒԹԻՒՆ «ՀԱՅԿ»  
ՆԻԽ ԵՌՐԴ

1919



26


28

30

32

34

36



28

30

32

34

36



## Զ Օ Ն


Գրքոյիս կը ձօնեմ

ՀԱՆԳՈՒՑԵԱԼ ՄՈՐՍ ՅԻՇԱՏԱԿԻՆ



## ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

	Եջ
<b>ԵԱՌԱԶՄԱԲԱՆ</b>	7
<b>ԶԵՒՍԲԱՆԱԿԱՆ ԱՄՓՈՓՈՒՄ</b>	11
<b>ԼԵՌՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ</b>	14
<b>ՍԱՐԱՀԱՐԹԻՆ ՎՐԱՅ ԴԻՉՈՒԱԾ ՀԱՆՔԵՐ</b>	19
<b>Ա. Ոչ-Մետաղյին Հանքեր</b>	
1. Հանքածուխ	
2. Քարիւղ եւ կալբային նիւթեր	
3. Ծծումբ	
4. Աշ	
<b>ԼԵՌՆԱԾԱԼՔԵՐՈՒՆ ՄԷՋ ԴԻՉՈՒԱԾ ՀԱՆՔԵՐ</b>	38
<b>Բ. Մետաղյին Հանքեր</b>	
1. Ոսկի	
2. Լսնոսկի	
3. Արծաթ	
4. Պղինձ	
5. Երկաթ	
6. Քրոմ	
7. Կապար	
8. Մնդիկ	
9. Ծարուչը կամ Անթիմոն	
10. Զառիկ	
11. Մանկանեզ	
12. Թիթեղ	
13. Զինկ	
14. Կորալլ	
<b>ՎԵՐՋԱԲԱՆ</b>	75
<b>ՀԱՆՔԱՅԻՆ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ</b>	79



ՅԱԿՈԲ Ա. ԽԱՐԱՃԵԱՆ

## ՅԱՌԱՋԱԲԱՆ

Գրեթէ չորս տարիներ առաջ, 1915-ին ամառը, ըստած «Հայաստանի Տեղային Երկրաբանութիւնն ու Հանքերը» անուն հրատարակութիւնս անդղիերէն լեզուով, մեծ ծառայութիւն մատոյց ծանօթացնելով ամերիկեան մասնագէտներուն Հայաստանը դիտականօրէն: Թէսլէտ այդ թուականին՝ մէկ կողմէն ամերիկեան ժողովուրդին մէջ փափաք կ'արթննար դիտնալու համար մեր ազգին ու երկրին մասին, բայց միւս կողմէն Հայեր ալ արդէն խումբ խումբ տարագըրուելու սկսած եւ ասզին անդին ջարդերու ձայներ կը լսուէին եւ այդ պատճառաւ ամեն մարդ յուսահատած էր Հայաստանի ապագային վրայ: Այս ազգային գերազագութեանց եւ զրբիս անդղիերէն լեզուով ըլլալուն պատճառաւ՝ չկրցաւ ծանօթացնել Հայաստանը դիտականօրէն իր ժողովուրդին ուրիշներէն առաջ իրաց առեալ քանի մը դիտակից Հայերուն որոնք քաջածանօթ անդղիերէն լեզուին՝ սիրով փափաքեցան գնել զայն չնկատելով ուրէ ազգային տագնապ:

Այսօր ատենն ու քաղաքականութիւնը կատարելապէս փոխուած է: Բոնապետական ճնշում եւ մտքի կաշկանդում վերցուած է մեր վրայէն: Քաղաքական ազատութիւն տրուած ու մտային հրաշքներ գործելու համար լայն ասպարէզ մը բացուած է մեր առջեւ: Ասանկ անակնկալ փոփոխութեամբ մեր ազգա-

յին վիճակը նողաստաւոր հանդամանք մը ստանաւ-  
լուն՝ մեր հայրենի երկիրներուն բնական հարստու-  
թեանց վրայ այս անդամ հայերէն լեզուով հրատա-  
րակութիւն մը ընել յանձն առի, հրապարակ բերելով  
վերջին չորս տարիներու շրջանին ըրած ուսումնասի-  
րութիւններս, ամփոփ կերպով եւ մակերեսային ա-  
ւելի ընդարձակ տարածութեան մը վրայ:

Քաղաքական ազատութիւնն է միակ ազդակը  
ազգերու մտային ու տնտեսական զարգացման:

Ահաւասիկ այս սկզբունքի լոյսով՝ գրքիս մի-  
ջոցաւ կուզեմ արթնցնել հայ ժողովուրդին հետա-  
քըրքութիւնը, նկարազրելով իրենց բնավայրերուն  
մէջ զտնուող հանքերը եւ միեւնոյն ատեն զօրաւոր  
կերպով շեշտել մեր արուեստագէտ ու դրամատէր  
դասակարգերուն մտաց պատրաստութեան սկզբը,  
գործելու համար ամփոփ ոյժով մեր նուիրական երկ-  
րին լեռներուն ուակ ամբարուած առատ գանձերը մօ-  
տիկ ապազայի մը մէջ:

Անձամբ այցելած ըլլալով Կիլիկիոյ մէջ զտնը-  
ւող կարեւոր քանի մը հանքերը եւ ուսումնասիրած  
ըլլալով Եւրոպացի հանքագէտ ու երկրաբաններուն  
Հայաստանի եւ Փոքր Ասիոյ վրայ կատարած խու-  
զարկութիւնները, կ'ուզամ աւետել ձեզ որ մեր նախ-  
նեաց սրբավայրերը կը պարունակեն աւելի հարըս-  
տութիւններ քան ոեւէ Եւրոպական մէկ երկիր բաղ-  
դատմամբ իր ծաւալին: Մեր հողերուն կատարեալ  
կուսութիւնը աւելի յոյս կրնայ ներչնչել եւ հետա-  
քըրքը մէզ գործին նախաձեռնաբկները ըլլալու  
պատիւը վայելելու եւ փայլեցնելու համար մեր խելքն  
ու տաղանդը որ՝ անդործունէութեան դատապար-  
տուած էր ցարդ վատ կառավարութեան մը ճնշումին  
տակ:

Այս երկասիրութիւնը եղական է իր տեսակին մէջ

իրը սկզբնաւորութիւն եւ նախաքայլ արուեստադի-  
տական հրատարակութեան մը հայերէն լեզուին մէջ  
եւ արդիւնք է ծանր ու երկայն աշխատութեան, (ա)  
ուսումնասիրութեան նիւթ հայթայթող աղբիւրնե-  
րուն խառնակ վիճակին, (բ) գիտական բառերուն  
հայերէնի մէջ նուազութեան եւ (գ) կարդացող հա-  
սարակութեան ամեն դասակարգին զայն օդտակար  
ընելու սլատճառաւ։ Կը յուսամ ամեն Հայ պիտի դը-  
նահատէ անոր արժէքը եւ պիտի քաջալերէ զայն։

ՅԱԿՈԲ Ա. ԽԱՐԱՃԵԱՆ

Ապրիլ, 1919, Նիւ Եորք

## ԶԵՒԱԲԱՆԱԿԱՆ ԱՄՓՈՓՈՒՄ

---

Փոքր Ասիա հաստատուող ցեղերուն լիդուին մէջ մետաղներու անունները արտայայտող բառերուն չը գոյութիւնը ցոյց կուտայ թէ՝ այս ցեղերը մետաղներու դործածութեան մասին ալ անտեղեակ էին մինչեւ որ սեմական ժողովուրդներու հետ չարարերութեան եկան։ Հին Յոյներուն մէջ դործածուող բոլոր մետաղներուն վերաբերեալ բառեր որոշ կերպով կը նմանին Միջագետքի եւ Սիւրիոյ մէջ բնակող սեմական ժողովուրդներուն դործածած համարժէք բառերուն։ Յունարէն մէքալօն բառը՝ որ անորոշ կերպով կը դործածուէր հանք նշանակելու համար, հաւանականարար եկած ըլլալու է հին սեմական համարժէք մաքալ բառէն։ Նորէն յունարէն գրիսոս բառը՝ որ կը նշանակէ ոսկի և զալզոս բառը՝ որ կը նշանակէ պղինձ, եկած ըլլալու են սեմական գրութց և գալաք բառերէն։

Բնականարար հանքաղործութեան արուեստը, խիստ նախնական վիճակի մը մէջ, սկսած ըլլալու է առաջին անգամ Փոքր Ասիոյ հին բնակիչներուն կողմանէ որոնցմէ Յոյներ, Հռովմայեցիներ եւ մինչեւ անդամ հիւսիսակին Եւրոպայի մէջ բնակող աղջեր, հետզետէ առած են իրենց սկզբնական տեղեկութիւնները մետաղաղտութեան արուեստին դէպի արեւմուտք չուելովը։

Փոքր Ասիա հանքաղործութեան բանուկ կեղրոն մը եղած է մինչեւ տասնեւմէկերորդ դար խիստ տար-

ըական միջոցներով՝ որմէ վերջ բոլորովին դադրածէ աննսլաստ քաղաքական հանգամանաց պատճառով։

Լեռնարանական հանգամանքներու եւ գետնի տակ հանքերու կաղմութեան մէջտեղ խիստ հետաքըրքական յարաբերութիւն մը կալ։ Բոլոր մետաղային հանքերու շտեմարանները կը գտնուին ծովեղերեայ լեռնաշղթաներու ծալքերուն մէջտեղ իսկ ոչ մետաղային հանքերը — հանքածուխ, աղ, իւղ, ճիպսին եւայլն — կը գտնուին սարահարթային տափարակ տեղեր ընդհանրապէս։

Այսօր մեզի ծանօթ հանքերուն մէկ մասը կը բաղկանայ հին ատեններէն կիսկատար ձգուածներէն որոնք հին Յոյներուն կողմանը շահագործուած էին, մասնաւորապէս հին Թրակիոյ մէջ գտնուող երկաթի, պղնձի, արծաթի, ծարոյրի եւայլն հանքերը։ Սակայն երկրին թրքական գաւումէն լետոյ հանքագործութեան արուեստը զրեթէ բոլորովին դադրած է։

Փոքր Ասիոյ մէջ արծաթը, պղինձն ու կապարը հանուած է ոչ գիտական միջոցներով մինչեւ 1840 ատեն մը դադրելով եւ ապա վերսկսելով փոխադարձարար։ Մինչեւ ալսօր կանոնաւորապէս շարունակուող հանքերը քրոմն ու ածուխը եղած են շատ քիչ արտադրութեամբ։

Վերջին կէս դարու միջոցին հանքային բոլոր գործողութիւնները յառաջ տարուած են օտարազգի ընկերութիւններու կողմանէ՝ դրամագլուխը հայթայթուած ըլլալով Անգղիայէն, Ֆրանսայէն եւ Գերմանիայէն։ Թուրք կառավարութիւնը այս ընկերութեանց առանձնաշնորհում տուած է նախ 60 տարուան համար հարիւրին 10 մենաշնորհի վարձքով։

Ապա 99 տարուան համար՝ հարիւրին 5 հանքատուրք, — մենաշնորհի վարձք — հարիւրին մէկ արտածութեան մաքս եւ տարեկան 40-50 սանթիմ ամեն մէկ գանթար հանքին տուրք ստանալու պայմանով։

Իրը ընդհանուր տեղային օրէնք՝ Թիւրքիոյ մէջ ընդունուած է որ 10,000 քառակուսի մէթը տարածութեան վրայ գտնուող հանքէն 10 դրուշ եւ հարիւրին 1-20 դրուշ ալ արտադրութենէն տուրք առնուի հանքի տեսակին եւ հանուելու եղանակին համեմատ։

Աղը Թուրք կառավարութեան մենավաճառը եղած է բոլորովին եւ դրուած է ժողովրդային պարտքի վարչութեան ներքեւ։

Թիւրքիոյ մէջ հանքային արտադրութեանց վըրայ որոշ թուանշաններ կը պակսին. ասոր ալ պատճառը հանքերուն շարունակ չդործուիլն, գործուողներուն ալ մէկ մասին Թուրք կառավարութեան մենավաճառը եւ միւս մասին օտարազդիներուն մենաշնորհը ըլլալն եւ կանոնաւոր հաշուապահութեան չը կատարուիլն է։

## ԼԵՌՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Ընդհանուր Տեսութիւն մը Ասիական Ցամաքին վրայ

**Միջերկրական ծովէն մինչեւ Խաղաղական Ռվիլիանոս բոլոր Ասիական ցամաքին երկայնութեան նետուած է բարձրաւանդակ գօտի մը որ շրջապատուած է հիւսիսէն ու հարաւէն լեռներու հսկաչ շարքերով։ Ընդարձակ ցածրաւանդակներ կը տարածուին այս սիսթէմին երկու կողմերը, հիւսիսէն Ռուսական ու Միավերական դաշտեր եւ հարաւէն Հնդկական ու Արաբական անապատները։ Բարձրաւանդակը շրջապատող լեռնաշղթաներ, տարրեր երկրարանական շրջաններուն մէջ, ենթարկուած են ահազին փոփոխութեանց նոյն ընդհանուր օրէնքներու տակ։ Լեռնաշղթաները կը կազմեն ընդարձակ կամարներ խոշոր կամ պղտիկ կորացումներով որոնք կը զարդարեն բոլոր Ասիական ցամաքը արեւելքէն դէպի արեւմուտք երկարելով բարձրաւանդակ դետիններու եղերքներէն։ Երկրին սարահարթ մասին մակերեսը թեթեօրէն խոռոչաւոր եւ շրջապատող լեռներու բաղդատմամբ տափարակ դաշտավայր է։ Սարահարթ դետինը աստիճանաբար կը բարձրանայ արեւմուտքէն դէպի Դըղըլ Բըմադ որուն արեւելեան եզերքէն աւելի արագօրէն կը վերնայ դէպի Հայաստանի լեռնադաշտերը։**

**Մեր երկրագունդը եթերալին տարածութեան մէջէն անցած ատեն դուրս կուտայ իր բեռնաւորուած տաքութիւնը ցոլացումով։ պաղող կեղեւը կը կըծ-**

կուի ու կը քաշուի դէպի կեղրոն ներսի կողմէն. բայց անոր նիւթը ոչ-առաձգական ըլլալուն ծնունդ կուտայ խոշոր ծալքերուն. ցոլացումով յառաջ եկած կծկումը երկրիս մակերեսին վրայ կարտաղրէ շօշափաղծական, լեռնաշարքերու ծնունդ տուող, վիթխարի ուժեր, որ կը մտցնէ մինչեւ անդամ ժայռախաւերը մէկը միւսին տակ, տանիքներու վրայ շարուած կղմինտրներու նման: Կողմնագծական պըրկումը կեղեւին ամենատկար կողմէն ամենաշատ բարձրացում յառաջ կը բերէ եւ այդ կէտերուն մէջ է որ լեռնաշինութեան գործողութիւնը կը կատարուի մեծաւ մասամբ: Ասանկ ծալլուած լեռնաշղթաները միշտ հակամէտ են մեծ կորացումով կամարներ կաղմելու որոնք կը քաշուին դէպի ներս այն տեղեր ուր կողմնական ճնշումը կը հանդիպի ամենաշատ դիմադրութեան եւ կընդարձակին դէպի դուրս այն տեղեր ուր կը հանդիպի ամենաքիչ ընդդիմութեան:

Ասիու մէջ լեռնաշինութեան այս գործողութիւնը երկրիս կեղեւին ամենախոշոր մէկ մասին զանգուածով բարձրացման պատճառ եղած է: Ամենաշատ ծալլուած տեղեր կը գտնուին բարձրաւանդակին դրսի եւ ներսի եղերքները: Բոլոր Ասիական ցամաքին երկայնութեան՝ լեռնաշինութեան մէջ կարեւոր դեր կատարող կողմնագծական ոյժը հիւսիսէն եկած է: Այս ոյժը՝ Առջապին Ովկիանոսին աւազանը եւ Միսկերիու դաշտերը կազմող կարծր նիւթերուն ազդու ճնշումին արդիւնք կրնան նկատուիլ: Ամենախոշոր լեռնակամարները ընդհանրապէս հարաւային կողմ կորնթարթ իսկ հիւսիսային կողմ դողաւոր են: Այսպէսով Փոքր Ասիու ներսի եւ դրսի եղերքները երկարող լեռնաշղթաները զուգահեռական են իրարու: Հինտու Գուշէն մինչեւ Միջերկրական ծով զու-

գահեռարար երկարող լեռնաշղթաներ երեք որոշ տեղեր — Փամիր, Հայաստան եւ Յոնիական ծովեղերք — միանալով լեռնահանդուցներ կը կազմեն։ Այս հետաքրքրական բներեւոյթը արդիւնք ըլլալու է անպատճառ զօրաւոր կերպով հրող եւ ընդդիմացող ոյժերու իրարու հակառակ կողմերէն։ Հաւանականարար դիմադրող ոյժը հայթայթուած ըլլալու է Հընդկական եւ Արարական թերակղզիներէն իսկ հրող ոյժը Սիսկերիական եւ Ռուսական դաշտերէն։

Հայաստանի եւ Փոքր Ասիոյ մէջ լեռնակամարները ծանօթ դործողութեան պահուն կոտրուած եւ իրարմէ զատուած են ճիշտ զուղահեռական լեռնաշղթաներու իրար միացած տեղ։ Այս բներեւոյթն ալ կրնայ արդիւնքը ըլլալ ամենասերտ մօտեցուծին որ չառաջ կը բերէ ամենասուր կորացում եւ ամենամեծ միտում անջատուելու։

Հայաստանի մակերեսը բաղդատմամբ իր դրացի սարահարթներուն աւելի բարձր է եւ ամենասաստիկ լեռնային սեղմումը հոն տեղի ունեցած է։ Ամենասաստիկ սեղմում տեղի կունենալ այն տեղ ուր հիւսիսէն եկող ճնշումին դիմադրելու համար աւելի խոչոր գետնամաս մը կայ։ Հայաստանը, պարունակելուն համար հին սարահարթի խոչոր զանգուած մը, ընդդիմացած է զօրաւոր կերպով Սիսկերիալէն և կող ոյժին եւ այսպէսով պատճառ եղած է իր մակերեսին աւելի բարձրացման։


Լեռներու շղթալազործութեան վրայ դադաիար մը կազմելու համար կրնանք սկսիլ Փամիր լեռնահանդուցէն — Հնդկաստանի հիւսիսային դագաթ — և ընթանալ դէսլի արեւմուտք հետեւեալ գծերու վըրայէն։

1. Հիւսիսային։ Փարօփամիսիս լեբանց շարքեր

որոնք կը զատուին իրը ուրոյն թեւ մը Հինտուգուշ  
լեռներէն, Փամիրէն դուրս, եւ երկարելով կը միա-  
նան Քրասնօտքց լեռներ Կասպից ծովու արեւելեան  
եղերքին վրայ: Հոս այս շարքեր կաներեւովթանան  
եւ շարունակուելով ջուրի տակէն նորէն ի յայտ կու-  
դան Կասպից Ծովու արեւմտեան եղերքին վրայ նե-  
տելով հսկայ ժայռակամուրջ մը դէպի Սեւ Ծով:  
Կասպից եւ Սեւ Ծովերու մէջտեղ նետուած այս լեռ-  
նակամուրջը կանուանուի Կովկասեան լեռներ: Կով-  
կասեան շղթան կ'երկարի Խրիմ թերակղզին, անկից  
կը մտնէ Սեւ Ծովու ջուրերուն տակ եւ նորէն երե-  
ան կուդայ Պալքան թերակղզին մէջ Պալքանեան,  
Աւստրիոյ հիւսիսային կողմը Կարպատեան եւ Զուի-  
ցերիոյ մէջ Ալպեան լեռներ անուններով:

2. Կեղրոնական: Հինտու Գուշ շարքեր որոնք  
սկսելով Փամիրէն կերկարին Պարսկաստան շրջելով  
անոր բոլոր հիւսիսային սահմանները: Այս շղթային  
Պարսկաստան մտած տեղէն մինչեւ անոր Կասպից  
Ծով կրթնած տեղը՝ Խորասանի լեռներ իսկ Կասպից  
Ծովուն հարաւային եղերքը շրջող մասերը՝ Էլպուրս  
լեռներ կը յորջորջուին: Էլպուրս Կասպից Ծովու ե-  
ղերքէն կ'անցնի Հայաստան եւ կը միանայ Պարա-  
պաղի սէդ լեռներուն Արաքս գետին արեւմտեան կող-  
մը: Շղթան կը շարունակուի Պօնտոսի եւ Անաթոլիոյ  
լեռներուն մէջէն դէպի Մարմարա շրջելով բոլոր Սեւ  
Ծովու հարաւային եղերքները:

3. Հարաւային: Փամիրէն հարաւային թեւ մը  
կ'երկարի Աֆղանիստան՝ Սիլէյման լեռներ եւ  
Պարսկաստան՝ Դրսի Իրանական կամար եւ անկից  
Զակրոս լեռներ անուններով շրջելով յիշեալ երկիր-  
ներու բոլոր հարաւային եղերքները: Զակրոս կը շա-  
րունակուի ու կը մտնէ Հայաստան: Հայաստան մը-



տած տեղէն մինչեւ Պէլէն լեռներու գագաթը կանուանուի Տօրոս լեռներ։ Տօրոսը Պէլէնի գագաթէն կը նետէ թեւ մը դէպի Կիպրոս կղզին Միջերկրականի տակէն եւ ուրիշ թեւ մը մինչեւ Սիւրիոյ հարաւային ծայրը ծովեղերքէն։

4. Զակրոս՝ Տօրոս լեռներուն միացած տեղէն կը նետէ թեւ մը դէպի Արարատ ճիշտ Վանայ եւ Ռւրմիոյ լիճերուն մէջտեղէն։ Այս թեւին Արարատի շարքերուն միացած տեղէն ուրիշ լեռնաշղթայ մըն ալ կը կաղմուի որ երկարելով Հայաստանի կեդրոնական մասէն կը շրջապատէ Անատոլուի բոլոր հարաւային եղերքները, սկսած տեղէն ստանալով հետզհետէ Ախրի, Շաթին եւ Անդի Տօրոս լեռներ անունները։

## ՍԱՐԱՀԱՐԹԻՆ ՎՐԱՅ ԴԻԶՈՒԱԾ ՀԱՆՔԵՐ

### Ա. ՈՉ-ՄԵՏԱՂԱՅԻՆ ՀԱՆՔԵՐ

#### 1. ՀԱՆՔԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՔԵՐ

Հանքածուխը բուսեղէն մարմիններու ձեւափոխութեամբ արտադրուած կարծր ու այրող նիւթ մընէ: Հանքերը կը գտնուին ամեն երկրաբանական շրջան ու դարերուն մէջ երբ բուսեղէններու մեծնալու նպաստաւոր մթնոլորտ ստեղծուած է: Մասնաւորապէս երկրաբանական բնածխային շրջանին մթնոլորտը խիստ նպաստաւոր եղած է խոչոր անտառներու աճումին եւ այդ պատճառով ամենախոչոր հանքերու կազմութեան գետնի տակ:

Ածուխ արտադրող բուսեղէններ կամ անտառներ մեծցած են ցած ու ճահճային տեղեր, ծովու կամ լճի մը մօտ, շրջապատուած գոլորշիացող շողիններու ամպերով, որոնց մէջ արեւու ճառագոյթներ դժուարաւ կը թափանցեն: Այսպիսի անտառներ կը տարածուին հարիւրաւոր մղոններ բռնելով տիղմ ու դիրտով լեցուն գետերուն բերաններն ու տէլթանները:

Անտառներ ու բուսեղէններ պաշտպանուած են փոտացումէն գետնին աստիճանաբար ընկղմումով և անոնց երեսին հողով ծածկուելովը: Ասոր ապացոյցը հանքածուխներուն գետնին տակ խաւ առ խաւ դըտնուիլն է:

Հանքածուխներ չորս դվարաւոր երեւոյթներով

կը ներկայանան մեզ հասունութեան կամ տհասութեան նորութեան կամ հնութեան տեսակէտներով։

1. Արիք.— ամենանոր շրջանի հաւաքոյթ ու խիստ տհաս հանք

2. Փայտաքար.— արիքի բաղդատմամբ հին եւ թերահաս հանք

3. Կպրային.— փայտաքարի բաղդատմամբ հին եւ միջակ հասուն հանք

4. Քարածխային.— ամենահին շրջանի հաւաքոյթ եւ հասուն հանք։

Մեր երկիրներուն մէջ առատօրէն կը գտնուին ածուխի հանքերուն յիշեալ չորս տեսակները որոնց առաջին երկուքը՝ մասնաւորաբար փայտաքարը կը գտնուի ճախճախուտ տեղեր կաւախաւերուն մէջ, պատկանելով երրորդ շրջանին, իսկ վերջին երկուքը՝ աւազաքարային եւ կրաքարային խաւերու մէջ, պատկանելով երկրորդ շրջանին եւ բնածխային դարերու ընդհանրապէս։

Մեր ածուխի հանքերուն դիրքերը դիւրաւ ըմբռունելու համար նկարագրութիւնը հետեւեալ աշխարհագրական բաժանումներու վրայէն կատարուած է։

### 1. Արեւմտեան Անատօլու։

Իրարմէ անջատ խել մը հանքեր ու ածուխի հաւաքոյթներ կը շրջապատեն բոլոր Մարմարա Ծովը երկարելով ծովեղերքէն դէպի հարաւ, Փանտէրմազէն Այտըն, եւ ներսի կողմէն՝ Իզմիտէն Աֆիոն Գարահիսար ճիշտ Պաղտատի երկաթուղիի երկայնութեան վրայ։

Զիքաչէֆ՝ Ռուս մասնագէտը քննելով Մարմարայի թէ Ասիական եւ թէ Եւրոպական եղերքներուն

Վրայ դիզուած ածուխի հանքերը զանոնք բնոյթով յար ու նման գտաւ իրարու եւ ըսաւ «Մարմարա Ծովուն այս երկու մասերը շինուած ըլլալու են նոյն երկրաբանական շրջանին մէջ նոյն բնական օրէնքներու տակ»:

Փանտէրմայի մօտ՝ Զամաք Տաղէն չորս քիլոմէթր հեռու գտնուող հողերուն վրայ ասկից քսան տարիներ առաջ հանքային քննութիւններ կատարուած եւ Մէսէփսիֆ ըսուած ձորի մէջ գտնուած է ճոխ թերահաս ածուխի հանք մը որ կը պարունակէր հետեւեալ բաղադրութիւնները:

Հարիւրին	32.6	կազային նիւթ
»	45.4	ածխացին վառելանիւթ
»	12.4	մոխրանիւթ
»	9.6	ծծումբ եւ խոնաւութիւն

Հանքին մակերեսը ծածկուած էր 2.5 մէթր խիտ դայլախաղախառն հողով մը եւ տակը կը գտնուէր 1-2 մէթր խիտ կաւաշարք մը որուն հետ ածուխը միջախաւուած էր:

Մանճըլըզի մէջ կը հանուի այս ածուխներուն ամենալաւ տեսակը որ կարտախաւէ մինչեւ չորս քիլոմէթր հեռաւորութիւն: Ածուխը կը հանուի Պալիա կապարի հանքին արտօնատէրերուն կողմանէ եւ կը դործածուի հանքերը հալեցնելու եւ ելեքտրական ոյժ արտադրող մեքենաները դարձնելու համար:

Էտրիմիդի մօտէն կը հանուէր թերահաս ածուխ մը որ իրը վառելիք կը փոխադրուէր Ագ Զայ նաւահանդիստ եւ կը ծախուէր շատ քիչ քանակութեամբ:

Սօմայի մօտ կը հանուէր նմանապէս նոյն տեսակ ածուխ մը շատ քիչ քանակութեամբ:

Իզմիրի կուսակալութեան մէջ ածուխի հանքեր կը դտնուին Կիւլ Հիսար, Միլաս, Սօֆիա, Այտըն, Նազէլլի, Սքալա եւն. տեղեր:

Իզմիտի մօտ տեղեր Սփըր՝ Ամերիկացի հանքարանը՝ որ կը դտնուէր այն ատեն Սուլթան Համիտին քով իրր իր խորհրդատուն Թիւրքիոյ հանքալին դործերուն, քննեց թերահաս ածուխի հանքեր, որոնք չեն գործուած տակաւին:

Ածուխ հանուած է Զայ Տէրէյի, Կէօյի, Տէմիր Թաշ եւ Կէմլիքի մէջ: Այս հանքերը տարբեր տարբեր տեղեր նշաններ տալով կընդառակուին հարաւ դէպի Զայ ըսուած տեղ Աֆիօն Գարահիսարի մօտ: Հոս երկու մէթր խտութեամբ խաւեր դտնուած են 1840 մէթր բարձր դիրքի մը վրայ միջախաւուած կաւերու եւ կրաքարերու հետ:

2. Աեւ ծովու արեւմտեան եղերքները:— Այս բաժնին մէջ երկու հանքեր դտնուած են մէկը էրէյլի եւ միւսը ինչպօլու նաւահանդիստներուն մօտերը: Ասոնց մէջ էրէյլիյի հանքածուխը շատ կարեւոր տեղ կը դրաւէ իրր խոչոր աղբիւր ածուխի արտադրութեան որ այսօր կը շահագործուի:

Էրէյլի Պօլիսէն 135 մղոն հեռու ծովեղերեայ քաղաք մըն է ուր դիզուած կը դտնուի կպրային ածուխը առատօրէն: Ածուխը միջախաւուած է կակուղ կրաքար ու աւաղաքարերու հետ որոնց մէջ կը դըտնուին շատ բրածոներ՝ իրր նշան հանքին երկրաբանօրէն ածխային շրջանին պատկանող մէկ հաւաքոյթ ըլլալուն: Ջրանսական ընկերութիւն մը առանձնաշնորհուած է գործել ածուխը 30 քառակուսի քիլոմէթր ընդառակ տարածութեան մը վրայ: Օրական արտադրութիւնը կը հասնի մօտաւորապէս 1000 թո-

նօյի: Ածուխը կը պարունակէ հետեւեալ բաղադրութիւններէ

Հարիւրին	61.86	Ածխային վառելանիւթ
>	24.47	Կաղալին նիւթ
>	8.70	Մոխրանիւթ
>	0.47	Ծծումբ
>	4.50	Խոնաւութիւն

3. Արեւելեան Անատօլու.— Երկրին այս մասը քննուած է Գուեխիթ անուն ֆրանսացի մասնագէտի մը կողմանէ: Անիկա գտած է հանք մը Թավշան Տաղ ըսուած տեղ Մարզուանի մօտ: Նմանապէս Մարզուանէն Թօգաթ եւ Թօգաթէն Սիվազ տանող գծին վրայէն նշմարած է թերահաս ածուխին խաւահետքերը բոլոր ճամբուն երկայնութեան: Մամիւրէթ իւլ Աղիզ կուսակալութեան հիւսիսալին մասին մէջ նոյն մարդը ածուխի շղթայ մը քննած է որ կ'երկարի նոյն նահանգին արեւմտեան ծայրէն մինչեւ արեւելեան սահմանը:

4. Կեղրոնական Հայաստան. — Թերահաս ածուխի շղթայ մը կ'սկսի Շէնկիյահէն Պայպուրթի մօտ եւ կ'երկարի մինչեւ իրզում: Տեղացիներ ձեռնարկած են շահագործել այս հանքերը Խէնէքի մէջ, Արաքս Գետին հովիտը, Միկրիյի մօտ եւ Քաշկալ տաղ: Ածուխը թաղուած է երկրաբանօրէն Արշալուսային շրջանին կաւախաւերուն մէջ:

5. Արաքս եւ Կուր գետերուն հովիտները.— Արաքս գետին ճիշտ Պարսկաստանի հիւսիսային կողմէն սահմանագլուխ քաշող հովիտը լեցուն է ածուխի առատ հանքերով շատ մը տարբեր դիրքերուն մէջ: Կուր գետին հովիտին մէջ, մասնաւորաբար Թիֆլիսի մօտակայ տեղեր, ածուխի առատ աղբիւրներ կը գըտ-

նուին որոնք կը շահագործուին Ռուս կառավարութեան կամ օտար ընկերութիւններու կողմանէ:

6. Անդի Տօրոս եւ Տօրոսեան լեռներ.— Այս մասը շատ կարեւոր է պարունակելուն համար առատու հասուն ածուխներ կազմային եւ քարածխային տեսակէն:

Անդի Տօրոսի շարքերուն մէջ ածուխի երկու առատ աղբիւրներ խուզարկուած են Զիքաչէֆի կողմանէ 1863ին Զէյթուն եւ Ատանա քաղաքներուն մէջ տեղ: Առաջինը կը դտնուի Պէյրութ Տաղ ըսուած տեղ Զէյթունէն հետիւտն 6-7 ժամ հեռաւորութեան վրայ երկաթի հանքին ճիշտ մօտերը: Զարմանալի է որ այս ածուխը երկաթի հանքը գործող Զէյթունցիներու աչքէն վրիպած է կերպով մը եւ չեն կրցած օգուտ քաղել անկէ հալեցնելու համար երկաթը: Միս քաղաքին մօտ, Զէյթուն եւ Ատանալի մէջ տեղ, ընտիր ածուխ պարունակող հանք մը կը գտնուի որ Զիքաչէֆի ըսածին նալելով շահագործուած է Ավշար անուն պետի մը կողմանէ որուն ձղած ահուելի աղդեցութեան պատճառաւ ուրիշները հեռու կեցած են ածուխ պարունակող բոլոր հողերէն: Մինչեւ այսօր ալ տակաւին բան մը չէ կատարուած այդ հանքերուն վրայ: Այս հանքերը կը պատկանին բնածխային շըրջանին երկրաբանօրէն:

Հետեւելով Տօրոսի շղթային՝ Ալնթապ քաղաքին մօտակայ տեղեր գտնուեցան երկու թերահաս ածուխի հանքեր, մէկը քաղաքին արեւմտեան կողմը Քիլիսէնիք եւ միւսը հիւսիսային կողմ Եայլաճը ըսուած գիւղերուն մէջ: Այս հանքերը տեղային ընկերութիւններու կողմանէ շահագործել ձեռնարկուեցաւ սակայն կարդ մը արդելքներու պատճառաւ դադրեցաւ 1911ին: Անձամբ այցելած եմ այս տեղերը:

Քիլիսէնիքի մէջ գետինը բարձր բլուրէ մը սկսելով կամաց կամաց կ'իջնէ դէպի գետակի մը հովիտը որ սահման կը քաշէ հանքին հիւսիսէն։ Բոլոր գետնին երեսը ծածկուած է կակուղ կաւահողով մը որուն վը-րայ տեղացի գիւղացիները ցորեն ցանած էին։ Հողի երեսէն ճիշտ մէկ կանդուն վար ածուխը կ'սկսէր ել-նել առաջին անդամ խիստ բարակ՝ քարէտախտականման կաւախտաւերուն մէջ որոնք երթալով կը հաս-տանային դէպի վար իջնալով։ Ածուխը նշան տուած էր ջուրերուն հողը կտրած տեղեր։ Գիւղին շրջակա-ները գտնուող այգիներուն քարային ցանցերու վրայ կը նշմարուէին խոչոր կտորները սեւ կպրային նիւ-թերուն որոնք արեւու ազդեցութեամբ հալած ու հո-սած էին։ Այս նիւթերը տգէտ գիւղացիներու կող-մանէ նկատուած ըլլալով սեւ քարեր գործածուած էին իրենց այդիներու պատեր քաշելու նպատակին։

Ածուխին վերի խաւերուն երեսները ծածկուած էին դեղին մաքուր ծծումբով եւ խառնուած էին եր-կաթի հանքերուն հետ։

Խարբերդ քաղաքին մօտերը կը գտնենք ընտիր քարածխային հանքեր մասնաւորաբար Քէօմիւր Խան եւ Զաշկածագի մէջ։ Տիարպէքիր կուսակալութեան Բալու եւ Զերմուկ քաղաքներուն մէջ նոյն տեսակ հանքեր խուզարկուած են սակայն չեն գործուած տա-կաւին։ Պիթլիս կուսակալութեան մէջ Խրուհ ըսուած տեղ գտնուած է քարածուխի հանք մը որ Զէմագ եւ Տէրկալ գիւղերուն մէջ մեծ տարածով եւ առատօրէն գոյութիւն ունի գետնի տակ։ Մշոյ դաշտին վրայ եւ Քիւֆրայի մօտ կը գտնուին նմանապէս առատ վա-ռելանիւթի շտեմարաններ։

Վանայ կուսակալութիւնը բնութեան կողմանէ օժտուած է առատօրէն քարացած վառելանիւթերու

աղբիւրներով։ Վանալ ծովուն արեւելեան կողմը Մէրվանչն, Սիլվան, Հազարա, Ճէրնավիք եւլն. տեղեր կը գտնուին խոշոր հանքածուխներուն գետնամբարները։

Եղբակացնելով վերոյիշեալ նկարագրութիւններէն պէտք է ըսել որ տակաւին երկրին հանքածուխի աղբիւրները բոլորովին սաղմնային վիճակի մէջ են շահագործուելու տեսակէտէն։ Մինչեւ այսօր գըտնուած ածուխներուն կարելի է կրկնապատիկը չատթուով հանքեր եւս գտնելու հաւանականութիւն կայ եթէ հողերը կատարելապէս քննուին։ Որովհետեւ մեր երկիրը կ'երեւի թէ բնութեան կողմանէ օժտուած է մասնաւորաբար ածուխի առատ հաւաքոյթներով։ Եթէ ուրիշ հանքեր չգտնուին ու միայն այսօր մեզի ծանօթ եղողները դործուին Հայաստանի պէս երեք հատ երկիրներ վառելանիւթերով կրնան լեցուիլ։

Թիւրքիոյ հանքածուխի տարեկան արտադրութիւնը կը հասնի 1,000,000 թոնօյի իսկ տարեկան սպառումը 5,000,000 թոնօյի մօտաւորապէս։

## 2. ՔԱՐԻՒՂ ԵՒ ԿՊՐԱՑԻՆ ՆԻՒԹԵՐ

Քարիւղը՝ բուսեղէն եւ կենդանական մարմիններէն, բարձր աստիճան տաքութեան եւ ճնշումի տակ, ճնշումով ու թորումով յառաջ եկած այրող հեղուկ նիւթ մըն է։ Կը գտնուի ընդհանրապէս ժայռածալքերու կամարներուն կատարին տակ, հաւաքուած ծակոտ աւագաքարերու եւ կրաքարերու մէջ, պատկանելով ամեն երկրաբանական դարերուն, երբ կարգ մը իւղոտ բուսեղէն եւ կենդանիներու աճելուն յարմար միջավայր եւ նպաստաւոր պայմաններ ստեղ-

ծուեցան: կենդանական եւ երրորդ շրջանները այս տեսակ նիւթերու ճիշտ կատարելութեան հասած ատենները եղած են: Մասնաւորաբար կենդանական դարուն մէջ ահռելի կենդանեաց գոյութիւնը եւ անոնց ըստուար շատութիւնը ցոյց կուտաչ խիստ նըպաստաւոր պայմաններուն գոյութիւնը այդ ատեն:

Թորումի համար պէտք եղած տաքութիւնը արտադրուած է.

### 1. Հրաբուխային հոսանքներէն

2. Գետնի տակ ամեն րոպէ կատարուող քիմիական փոփոխութիւններէն

3. Խոշոր ժայռախաւերուն վերէն վար իրարու վրայ ճնշումէն:

Քարիւղին գոյութեան բնական նշաններն են.

### 1. Ճահճային կազ եւ աղի ջուրի աղբիւրներ

2. Կազերու փչում ժայռերու ճեղք կամ բացուածքէն

3. Կայուն լճի ջուրերուն երեսը իւղոտ թաղանթի մը գոյութիւնը

4. Կարծր կողային նիւթերուն գտնուիլը շրջակաչ տեղեր

5. Ծակեր փորել վերոյիշեալ չորս նշանները տուող տեղերուն մօտերը: Ճահճային կազը կը գոյանաչ բուսեղէն նիւթերու ճահիճներուն մէջ փտումովը: Աղի ջուրը թշնամի է կեանքին եւ կը յապաղէ նեխումը եւ այսպէս խիստ նպաստաւոր է քարիւղային նիւթերու արտադրութեան: Այս երկուքը կարեւոր ապացոյցներ են քարիւղին բուսեղէն եւ կենդանական մարմիններէն ծագում առած ըլլալուն:

Քարիւղի հանքեր աշխարհագրական տեսակէտով Փոքր Ասիոյ եւ Հայաստանի երեք գլխաւոր մասերուն մէջ կը դանուին.—

1. Արեւմտեան Անատօլու: Իւղի հանքեր գըտնուած են Իզնիկի լճին եղերքը՝ Մարմարայի շուրջ, Մուղայի մէջ՝ Ալտըն քաղաքին հարաւային կողմը, Քովաղի մօտ՝ Գօնիա քաղաքին հարաւային կողմը: Այս վերջինը շատ հետաքրքրական բներեւոյթ մը կը պարզէ եւ կանուանուի այրող ֆար բռնելով կարեւոր տեղ մը Յունական հին վիստասանութեանց մէջ: Հոս գետնի ճեղքուած տեղերէն շարունակ կազեր դուրս կուղան եւ Հետիօսի ըսածին նայելով լեռները կ'այրին առնուազն 2800 տարիներէ ի վեր: Զիքաչի Ռուս մասնադէտը, քննեց ալս տեղերը եւ գտաւ որ կազերը կրաքարերու վրայ հոսած հին ճեւափոխեալ հրաքարերու ճեղքերէն դուրս կուղան: Ռւստի նա եղբակացուց եւ ըսաւ որ այրող ֆար բներեւոյթը հրարուղխալին շարժումի մը չկրնար վերադրուիլ այլ կենդանական նիւթերու այրումին: Զիքաչի հաստատեց իր ճշգութիւնը ի մէջ բերելով նոյն բներեւոյթի գոյութիւնը Պաքուի եւ Ալպանիոյ (Պօլինա քաղաքին) մէջ քարիւղի հանքերու խուզարկութենէն առաջ: Պօլինայի մէջ բլուրի մը գաղաթէն շարունակ եւ զօրաւոր կերպով կազեր դուրս կուղային եւ դրսի օդին հետ անմիջապէս շփման դալով կրակ կ'առնէին: Այս բլուրին ստորոտը քիչ վերջը քննուելով գտնուեցաւ կալրային նիւթի խոշոր աղբիւր մը լոյս սըփուելով փչող կազի բնոյթ ու ծաղման վրայ:

2. Սեւ ծովու արեւելեան եղերքները: Սփըր Ամերիկացի հանքարանը քննեց երկրին ալս մասին մէջ դանուող քարիւղի հանքերը: Իրեն դաղափարին համեմատ շատ մը քարիւղի հանքեր պիտի գտնուին Սեւ

ծովու հզերքէն մինչեւ կասպից ծոց՝ Կովկասեան եւ Պարսկական Հայաստանի սահմանին զուղահեռաբար երկարող գօտի կամ դժի մը վրայ: Հոս իւղերը հաւաքուած են անկատ ու թոյլ ժայռերուն մէջ որոնք երկրաբանօրէն կը պատկանին երրորդ շրջանին:

3. Կովկասեան Աղբիւրներ:— Պաթումէն մինչեւ Պաքու երկարող գօտի մը կրէ շատ մը ճոխ հանքեր մասնաւորաբար Կուր գետին հովիտները: Ասոնք աշխարհի ամենածանօթ հանքերն են իրենց ճոխութեան տեսակէտով եւ շահագործուած են մինչեւ այսօր:

Կովկասի քարիւղներուն ծագման վրայ լոյս սփոռող հետեւեալ հետաքրքրական բներեւովթը նըշմարուած է Պաքուի ծովեղերքները:—

Կասպից ծով հոսող գետեր հոսանքին մէջ կը բերեն անթիւ անհամար ձուկեր խիստ իւղոտ տեսակէն եւ կը խճողեն գետաբերաններն ու ծովեղերքները: Այս կենդանիները թարմ ջուրի մէջ ապրելու վարժուած ըլլալուն երբ մտնեն աղի ջուր բոլորովին կայլասերին եւ շատ չ'անցած կը մեռնին կեանքին ասանկ աննպաստ մէկ միջավայրին մէջ եւ կը թաղուին ջուրի տակ դիրտախաւերուն մէջ: Այս աղի ջուրը կը պահէ այս մեռնող կենդանիները նեխումէն ու փոտումէն: Ասոնք ժամանակի հոլովումով ժայռերու վերէն վար ազդող ծանրութեան տակ կը ճմլուին ու կը թորին և կը հաւաքուին աւազաքարերուն և կը բաքարերու մէջ: Այս բներեւովթին բոլոր Կովկասեան աղբիւրներուն վրայ լոյս սփոռող մասը՝ Աեւ եւ Կասպից ծովերուն ժամանակաւ մէկ ծով կազմելով վերոյիշեալ գործողութեան ակս բոլոր տեղեր կատարուելուն մէջ կը կալանայ: Այս երկու ծովերը ապա կարգ մը խոշոր փոփոխութեանց պատճառաւ քաշ-

ուած ու զատուած են իրարմէ ձղելով չոր ցամաք մը լեցուն քարիւղի հանքերով:

Թուբքիա կը ներածուի տարեկան 5,000,000 տօն-լարոց քարիւղ: Ասկէ հետեւցնելով կրնանք ըսել որ թիւրքիոյ քարիւղի հանքերը երբէք չեն շահագործուած ցարդ:

Մենք ունինք խիստ շատ կողրային նիւթերու աղբիւրներ ևս ամենուրեք բայց անոնք նկատողութեան չեն առնուած տակաւին: Հալէս նահանդին երբեմն քաղաքները այցելած միջոցիս տեսած եմ Փէլլահ ժողովուրդներուն այս նիւթերէն մաս մը հաւաքելով տախտակէ ամաններու մէջ, ուղտերու կոնակին վըրաչ, քաղաք տանիլը ծախելու համար:

Այս նիւթերը ընդհանրապէս կը գործածուէին հոն քսելու համար ծառերուն կեղեւներուն եւ կենդանիներու մորթերուն վրայ պաշտպանելու համար զանոնք փճացումէն:

### Յ. Ծ Ս Ո Ւ Մ Բ

Մծումբը բնութեան մէջ ընդհանրապէս մաքուր ըլլալով կը գտնուի հրարուխային տեղեր մասնաւորաբար խառնարաններուն չըջականները:

Մծումբի հանքեր գետնի երեսին վրայ ջերմուկներու միջոցաւ նշաններ կուտան թէպէտ իր դեղին գոյնն ալ կը մատնէ իր գոյութիւնը ուեւէ մէկ տեղ: Մաքուր ծծումբ արհեստականօրէն ալ կրնայ արտադրուիլ երկաթի եւ կամ ուրիշ մետաղներու ծըծըմբուտներէն:

Մեր ծծումբի հանքերուն վրայ մասնաւոր քըննութիւններ չեն կատարուած ցարդ: Ասկայն իրը

ընդհանուր գաղափար կրնանք ըսել որ Հայաստանն ու Փոքր Ասիան ծծումքի առատ հանքեր կրնան պարունակել դիրքով խիստ հրարուխացին ըլլալուն պատճառաւ:

Թիւրքիա երբէք ծծումք չ'արտադրէր, իր պէտքերն ալ հոգալու չափ մաս մը իտալիացին բերել կուտայ: Իտալիա ծծումքի արտադրութեան տեսակէտէն կարեւոր երկիր մըն է հրարուխացին դիրք մը ունենալուն պատճառաւ մասնաւորաբար վեսուվ հրարուխին շրջակաները:

Ծծումքի հանքեր գտնուած են Կովկասեան Հայաստանի Տարալակէօղ նահանգին մէջ՝ Պէջանաք ըսուած տեղ՝ մէկ մէդր խտութեամբ, կայծքարային խաւերու մէջ, պարունակելով հարիւրին 24 մաքուր ծծումք: Նոյն նահանգին Կիւմիւր ըսուած տեղը ծծումք գտնուած է խստաքարերուն տակ պատկանելով երկրաբանական լեռնագոյն դարու:

Ծծումքի հանքեր գտնուած են նմանապէս Տաթայի մէջ Տիատինէն եօթ քիլոմէթր հեռու: Հոս մաքուր ծծումքի խաւ մը ելած է խառնակուճի մը տակէն եօթ սանթիմէթր խտութեամբ:

Թէնտիւրէք հրարուխէն ելնող մուխէն դիզուած է ծծումքի հանք մը որ կը պարունակէ հարիւրին 73 մաքուր ծծումք:

#### 4. Ա. Ղ.

Աղին ամենակարեւոր հանքը քարաղն է որ կը գտնուի ծովային դիրտախաւերու մէջ պատկանելով ամեն երկրաբանական դարերու: Հանքը դլխաւորաբար չողիացող աղոտ ջուրերէն ծագում կ'առնէ եւ կը

կազմուի ընդհանրապէս ծովերու այն մասերուն մէջ ուր մաս մը ջուր ծովու բուն իրանէն բաժնուած է ջուրի տակէն բարձրացող ցամաք գետնի բարակ մասով մը: Այս բացատրութեան տակ գտնուող ընդհանուր օրէնքը այս է: — արեւու ճառագալթները հաւասարապէս կ'աղդեն ջուրերուն վրայ թէ ծաւալով ընդարձակ ու խորունկ եւ թէ նեղ ու ծանծաղ: Արեւուն ազդեցութիւնը ջուրերուն վրայ նոյն ըլլալով չողիացումի արագութեան աստիճանը կ'աւելնայ ծաւալ ու խորութեան նուազելուն համեմատութեամբ: Մանծաղ ու նեղ ջուրեր աւելի արագ կը շողիանան քան ընդարձակ ու խորունկ ծովեր: Շողիացումի արագութեան համար տաք կլիմայ պէտք է: Այս է աղի հանքերուն կազմութեան մէջ ամենակարեւոր կէտը:

Աղի հանքին կարեւոր աղբիւրները խոշոր ծովեր՝ իսկ երկրորդական աղբիւրները աղի լիճներ են նոյն բնական օրէնքներով: Շովեր միայն կարտաղրեն խոշոր դանդուածները քարաղի հանքերուն որոնք այսօր գոյութիւն ունին: Լճերուն աղ արտադրութիւնը ոչինչ կրնաւ նկատուիլ երբ բաղդատութեան դրուի աշխարհի քարաղի հանքերուն արտադրութեանց հետ:

Քարաղը կը դանուի բնութեան մէջ թէ իրը անդոյն մաքուր դանդուած մը եւ թէ իրը գունաւոր խառնուածք մը երկաթի եւ ուրիշ աղտոտութեանց հետ. թէ իրը խաւոտ մարմին մը միջախաւուած ճիպտինի հետ եւ թէ իրը անկանոն կամ ոսպաձեւ կոյտ մը:

Աղի հանքեր բրածոներ չեն պարունակեր երբէք, միջավայրը կեանքին աննպաստ ըլլալուն համար:

Անատոլույի աղ արտադրող աղբիւրները. —

1. Թուզ Կէօլ . կը գտնուի Փոքր Ասիոյ կեդրոնական սարահարթին վրայ: Զմեռ ատեն 10-30 մղոն ընդարձակ եւ 60 մղոն երկայն, իսկ ամառ ատեն գըրեթէ աղի ճահիճի մը ճեւը կ'ստանայ:

2. Պուլղուր կէօլ . ծովու մակերէսէն 2900 ոտք բարձր է:

3. Աճը Թուզ Կէօլ . Ծովու մակերէսէն 2600 ոտք բարձր է:

4. Անատոլուի կեդրոնական քարաղի դաշտը: Այս շատ կարեւոր է աղի շահագործութեան տեսակէտով ըլլալուն համար ամենախոշոր քարաղի հանքերէն մէկը Փոքր Ասիոյ կեդրոնին վրայ: Քարաղը շըրջապատուած է մանր մունր լիճերով որոնք նշան են այս դաշտին տեղւոյն ատենօք ծով մը ըլլալուն: Ծովը դարերու հոլովումով աներեւոյթացած է երկրաբանական հետեւեալ դործողութեանց միջոցաւ. —

1. Ծովու յատակին լեցուելովը — ներս հոսող գետերուն մեծ զանգուածով դիրտ փոխադրելով.

2. Ծովուն ներսը հոսող ջուրերէն աւելի չողիացում դոյանալովը տաք կլիմայի աղղեցութեան ներքեւ.

3. Ծովու տակէն դետնին բարձրանալովը ոեւէ մէկ բնական ու երկրաբանական դործողուղութեամբ.

4. Ցիշեալ երեք դործողութեանց միասին եւ միեւնոյն ատեն կատարուելովը:

Հայաստանի աղի հանքերը. —

1. Վանալ լիճ: Այս լճին ջուրը 3-4 անգամ աւելի լեղի է քան ոեւէ աղի ջուրը աշխարհի մէջ: Այս ցուց

կուտայ որ նա կը պարունակէ շատ աղ լուծուած չուրերուն մէջ։ Լիճը 1300 քառակուսի մզոն ասպարէկ մը կը բռնէ և 5637 սուք բարձր է ծովու մակերէսէն։ Ամենայետին երկայնութիւնը 78 մզոն եւ հիւսիսէն հարաւ լայնութիւնը 32 մզոն է։ Երեւոյթով խորունկ բայց կանոնաւոր խորաշախութիւն չէ կատարուած ցարգ։ Քանի մը պղափկ գետակներ միայն իր ներսը կը հոսին։ Զուրերուն զոյնը շատ հետաքրքրական է։ առաւօտուն կաթալին գունատութիւն իսկ իրիկուան մաս անթիւ հաճելի զոյներ կ'արտադրուին որոնց մէջ ամենայաճախակի եղողը կորուր կազուսն է։ Կենդանի չ'առպիր այս ջուրերուն մէջ։ Վերոյիշեալ երկրաբանական զործողութիւնները կը նշմարուին որոշ կերպով այս լճին վրաւ։— շատ շաղիացում, նուազ հայթայթում ջուրի եւ յատակն աստիճանական բարձրացումը հոսանքներուն բերած դիրաւ ու տիղմի միջոցաւ։

Վանայ լճին ջուրերը կը պարունակեն հետեւեալ բաղադրութիւնները իւրաքանչիւր մասնիկը 100,000 էն հաշուելով։—

Քլոր	570.00
բնածխատ	330.00
ծծմբատ	212.00
Սոորիոն	1200.00
Բաղաս	29.00
Մակենէկ	26.00
Արջնահող	18.00

2. Աւրմիու լիճ։ Բացառիկ կերպով աղի ջուր, զրեթէ բոլոր ծովերու ջուրերէն վեց անգամ աւելի լեղի է։ Իր շրջակայ գետինները բուլորովին ծածկուած են քարաղի հանքերով։

Լիճը կը բռնէ 1823 քառակաւոյ մզոն տարածութիւն եւ 4100 սոտք բարձր է ծովու մակերեսէն։ Իր աճենայետին երկայնութիւնը հիւսիսէն հարակ գրեթէ 80 եւ լայնութիւնը արեւելքէն արեւմուտք 24 մզոն է։ Նա կը կազմէ մենակեաց աւազան մը, շատ մը գետակներ իր մէջ կը հոսին առանց ոհեւ մէկը զուրս ելնելու անկից։ Իր խորութիւնը միջին հաշուած 20 սոտք է։ Այս ջուրերուն վրայ չոպիացում խիստ արագ քայլերով կը կատարուի անանկ որ եղերքները միշտ ծածկուած կը գտնուին աղի սաւաններով։ Գոյնը կապուր է եւ մէջը կենդանի չ'ապրիր բնաւ։

Ուրմիոյ լճին ջուրերը կը սպարունակին հիտեւ ևալ բազագրութիւններ իւրաքանչիւր մասնիկը 100,000-էն հաշուելով.—

Քլոր	12,686.80
Ծծմբատ	929.00
Սօղիոն	10,106.40
Մակնեղ	1,009.30
Կիր	37.70

3. Գրրմբզը թուղլա, թաշ Քէսէն եւ Գարապաղի մէջ գտնուող ուրիշ աղի լիճներ։

4. Սարահարթին վրայ գտնուող քարաղի հանքեր։ Ասոնք ընդհանրապէս կը սպատկանին յետնազոյն շրջանի երկրաբանորէն եւ կը բռնեն ընդարձակ տարածութիւններ երկրին տարրեր մասերուն վրաւ։ Վանայ եւ Ուրմիոյ լճերուն մէջտեղ գտնուող աղի դաշտերը շատ կարեւոր են տնտեսական տեսակէտով։ Գարաղը Ուրմիոյ լճէն անդին ալ կը շարունակուի բռնելով բոլոր Պարսկաստանի կեղրոնական մասերը։ Վանայ եւ Ուրմիոյ լիճներուն մէջտեղ գտնուող քարաղի ալև ընդարձակ դաշտերը ապացուց են ու-

րիշ շատ մը նշաններով, այս երկու աւազաններուն, ժամանակով մէկ ըլլալուն որո՞նք դարերու հոլովումով եւ կարգ մը երկրաբանական փոփոխութեանց պատճառաւ իրարմէ անջատուած են կազմելով երկու տարրեր ներքնացամաքալին լիճեր:

Կովկասեան Աղրիւրներ: 1. Քարաղ գտնուած է Նախիջեւան, Քուլփի եւ Քակիզմանի մէջ Արաքս գետին հովիտը: Քուլփիի մէջ աղի բլուր մը կը բռնէ մէկ ու կէս մղոն տարածութիւն, 150 մէթր խոռութեամբ: Օլթիի մէջ աղահանք մը գտնուած է 16 մէթր խորութեամբ:

2. Կասպից ծով: Այս ծովը 170,000-180,000 քառակուսի մղոն ընդարձակ, Սեւ ծովու մակերեսէն 64 ոտք ցած է եւ չունի ոեւէ մէկ արտահոսանք: Կը կարծուի թէ Կասպից ծովը Սեւ ծովու հետ միացած էր երկրաբանական երրորդ շրջանին մէջ, տարածուելով դէպի Եւրոպական ցամաք արևմուտքէն՝ դէպի Ասիա՝ անելքէն: Վերջը ծովու յատակին լեցուելով եւ ուրիշ երկրաբանական փոփոխութեամբ իրարմէ զատուեցան, Կասպից ծովը մնալով իրը ուրոյն ներքնացամաքալին խոշոր լիճ մը: Կասպից ծովուն ջուրը աղի է տարրեր մասերուն մէջ տարրեր քանակութեամբ աղ պարունակելով: Մովուն հարաւային կողմը հարիւրին հաղիւ երկու աղ կը պարունակէ ջուրին մէջ լուծուած, մինչդեռ հիւսիսային ծանծաղ մասերուն ջուրերը ձմեռ ատեն խմելու աստիճան անուշ են:

Կասպից ծովուն արեւելեան կողմը Քարապօղաղ անունով լիճ մը զատուած է, իրը ուրոյն աւազան ծովու զլիսաւոր իրանէն, ընդծովեայ նեղ ցամաքով մը: Այս աւազանը միօրինակ կերպով եւ շարունակարար պղտիկ հոսանք մը կընդունի իր մէջ բռն ծովէն նեղ

անցքի մը միջոցաւ: Քարապօղաղը կը բռնէ 8000 քառակուսի մղոն տարածութիւն: Հոս սաստիկ շոգիացում կը կատարուի եւ աղը կը խտանայ կարճ ժամանակի մը մէջ, ջուրին ծաւալին պզտիկութեան եւ ծանծաղութեան պատճառաւ, բաղդատելով բռն ծովու տարածութեան եւ խորութեան հետ: Քարապօղաղ օրական 350,000 թոնօ աղ կարտաղըք: Ուրիշ մանր մունք առանձին աղի աւազաններ եւս գոյութիւն ունին այս ծովուն եղերքը, սակայն անոնց նկարագրութիւնները զանց առնուած են հոս:

Աղը առատ է մեր երկրին մէջ եւ հանքաղործութիւնը Թուրք կառավարութեան ձեռքն է իրր իր մենավաճառը եւ դրուած է ժողովրդային պարտքի տակ: Հանքերուն վրայ հսկող պաշտօնեանները աղաղոտութեան վրայ գաղափար չունին երբէք: Հանքերէն կամ լճերէն աղը ուղղակի պարկերու մէջ լեցուած կը ծախուի ժողովուրդին որոնք միասին կ'ուտեն բոլոր աղտոտութիւնները խառնուած աղահանքի հետ:

Թիւրքիոյ տարեկան աղի արտադրութիւնը կը հասնի 5,000,000 տօլարի: Արտադրուած աղին միայն մէկ չորրորդը կ'արտածուի տրուած ճշգրիտ տեղեկագրութեանց նայելով: Արտածութիւնը կ'ըլլայ Հնդկաստան ընդհանրապէս:

## F. ՄԵՏԱՂԱՅԻՆ ՀԱՆՔԵՐ

### I. Ո Ս Կ Ի

Ոսկին գոյութիւն ունի ամեն շրջանի ժայռերակներուն, մասնաւորաբար կենդանական շրջանին դիրտաքարերը, հին կրանիղները և երրորդ դարու լաւաքարերը կտրող երակներուն մէջ: Գետեղերեալ աւազներու մէջ եւս ոսկիի հաւաքոյթներ կը գըտնուին բերուած ըլլալով հոսանքներու միջոցաւ փըշըուած վերոյիշեալ ժայռերէն: Գետեղերեայ հաւաքոյթները շատ անդամ կը պարունակեն ամենազուտ ոսկի մեծ քանակութեամբ գտնուելով ամեն դարու մէջ երրորդ շրջանէն ասդին:

Կենդանական կամ անկէ նախկին շրջաններուն ժայռերը կտրող ոսկիի երակները աւելի բարձր արժէք ունին եւ շատ թանկաղին են, իսկ պորփիւրային եւ երրորդ դարու հրաքարերը կտրող երակներ կը պարունակեն արծաթախառն ոսկի եւ ունին ցածարժէք բաղդատմամբ:

Ոսկին նմանառէս կ'արտադրուի արծաթի, պըղինձի եւ կապարի հանքերէն որոնց հետ խառնուած կ'ելնէ բնութեան մէջ: Երբեմն ալ քիչ քանակութեամբ խառնուած կը գտնուի երկաթ, զառիկ, արծնաքար եւ տոնկոսղէնի հետ:

Բոլոր արեւմտեան Ասիան եղերքէն շրջապատող երեք ահաղին լեռներու կամաքներուն իւրաքանչիւ-

ըին մէջ՝ դտնուած են ոսկեհանք պարունակող երեք տարրեր գօտիներ որոնց սկզբնաւորութիւնը կը վերագրուի երկրարանօրէն նոր լաւահոսանքրուն:

Այս աղբիւրներէն երկուքը մասնաւոր կերպով ուշադրութիւնը դրաւած է Փոքր Ասիոյ մէջ ապրող մարդկային ցեղերուն դրեթէ 3000 տարիներէ ի վեր: Մարդոց տարրեր հանքերուն տնտեսական արժէքը զնահատելու գիտակցութեան գալովը՝ հանքագործութեան արուեստն ալ կարեւորութիւն ստացած է Յունական ծովու եղերքէն մինչեւ Պարսկական ծոց ցըրուած ժողովուրդներու մէջ իրր իրենց ապրուստի միջոց: Դարերու հոլովումով հոս հին թաղաւորութիւններ բճացած ու նոր կալսրութիւններ գոյացած են իորաքանչիւրը իրեն հետ բերելով նոր քաղաքակըրթութիւն: Այս փոփոխութեանց պահուն հանքագործութիւնն ալ շարունակուած ու հետզհետէ աւելի զարգացում գտած է: Ճիշտ այդ ատեններէն մարդիկ մետաղներուն գին կտրած են իրենց գործածութեան, բնութեան մէջ շատութեան եւ արեւտրական կարեւորութեանց համեմատ:

### Անատօլուի Ռոկեհանքեր

Ռոկեհանքի այս գօտին կը տարածուի Թրոյի դաշտերէն մինչեւ Փաքթօլրսի հովիտները, Թմօլս լեռներն (արդի Պօղ Տաղ) ալ մէջը ըլլալով: Այս գօտին նախապատմական դարերու ոսկի արտադրող ամենակարեւոր գետնամասը եղած է որուն վրայ վըրուած կան շատ մը առասպելական աւանդութիւններ: Տարտանէլի Ասիական եղերքները՝ շատ հին ատեններ խուզարկուած եւ ստուար թուով ոսկեղէն զարդեր հանուած են գետնի տակէն, Թրոյի քանի մը քաղաքներուն մէջ, իրր նշան ոսկեհանքի գոյութեան: Թրո-

տի ամենածանօթ հանքերը ծաղկած են Փէրկամոս եւ Աթէնիոսի մէջտեղ ուր Ստեղ անուն չարքաչ ժողովուրդ մը կը բնակէր: Աթրապօ իր ճամբորդութեանց ատեն հին Ասթիրիա քաղաքին մօտ շատ մը գործուած հանքեր գտաւ: Սթրապօյի այցելութեան ատեն, Քրիստոսի ծննդեան մօտ թուական մըն էր, հանքերը հոն բոլորովին լքուած ու աննշանակութեան դատապարտուած էին: Այս ցոյց կուտաէ որ այդ հանքերը շահագործուած էին իրմէ շատ առաջ:

Ասթիրիայի դիրքը հիմակուան Սէրճիլէր դիւզին կը համապատասխանէ Տարտանէլէն 14 մղոն հարաւ: Շատ թուով գործուած հանքեր կը գտնուին հոս, ուր թիթղօնային թերթաքարեր ծածկուած են հրարուղխային նիւթերով եւ ասկա պասալդային քարերով: Այս հրարուղխային շարքը կը նմանի Նէվատայի շարքերուն որուն ժայռերակներուն մէջէն հանուած է մեծ քանակութեամբ ոսկի:

Թրօյի հողերուն տակ ծածկուած ոսկեղէն առարկաներուն մեծ մասը՝ Փոխւղիայէն եւ Լիդիայէն հանուած ըլլալու են որոնք կարեւոր հանքային կեղրոններ էին Քրիստոսէ 1000 տարիներ առաջ: Մետաղները կրակի մէջ հալեցնելու դիւտը թրօտի (Փոխւղիայի դրացի նահանգ) մէջ կատարուած է առաջին անդամ: Կասկած չի կայ թէ Փոխւղիացիները իրենց Լիդիացի դրացիներուն հետ ծանօթ էին իրը Մետաղաբան եւ Հանքադէտ, Յունական քաղաքակըրթութեան դագաթնակէտը հասած ատենները: Լիդիա մասնաւորապէս ծանօթ էր աշխարհին իր հարուստ իշխաններուն եւ քաղաքացիներուն կողմանէ որոնցմէ շատեր տէր էին հանքերուն: Սարդիկէ մայրաքաղաքը, շատոնց ոսկի, արծաթ, պղինձ եւ երկա-

թի ծանօթ շուկայ մը ճանչցուած էր հին աշխարհին մէջ:

Լիդիա իր հարստութեան գաղաթնակէտը հասաւ Քրիստոսին 7 դարեր առաջ եւ շարունակեց 250 տարիներ: Այս շրջանին անոնք թանկադին մետաղները կը հանէին թէ գետեղերեայ աւազներէն եւ թէ լեռներու խորունկ մասերէն: Հերմոս գետին ոսկեհանք պարունակող եղերքներուն վրայ շատ հետաքրքրական առասպելներ կը պատճուին ուր ժողովուրդ կը յաճախէր դործելու եւ իրենց առօրեայ ապրուստը հայթայթելու համար: Այս ժողովուրդը (Լիդիացիք) գետեղերեայ ոսկեհանքի գոյութենէն առաջնորդուած են անտարակոյս գտնելու անոր բուն աղբիւրը — ոսկեհանք պարունակող ժայռերակները — հետղհետէ: Տակաւին այսօր կը պատճուի թէ Պօղ Տաղի գիւղացի ժողովուրդը իր ապրուստը կը հայթայթէ գետեղերեայ աւազներու մէջէն ոսկիները հանելով:

Շատ նշաններ գտնուած են թէ նոյն յոյն ժողովուրդները դործած են լեռներու խորունկ տեղերը ինող ժայռերակներուն մէջ գտնուած ոսկեհանքերը: Պօղ Տաղի, Մանիսա Տաղի եւ Այտըն կուսակալութեան երբեմն լեռներուն մէջ մարդիկ 200 ոտքի չափ խորունկ տեղեր իջած են դործելով այլաձեւուած խստաքարերը կտրող երակները որոնք կը պարունակեն ոսկի, կապար, պղինձ եւ երկաթի ծծումբով շինած բաղադրութիւնները իրարու խառնուած կայծքարային բունծի մէջ:

Լիդիացիք նմանապէս եղած են աշխարհի մէջ առաջին անգամ դրամ դործածող ազգը: Այս կէտնալ ցոյց կուտայ երկրին բնութեան կողմանէ թանկադին մետաղներով օժտուած ըլլալը: Հետղհետէ

զարդանալով մետաղներու վրայ կարդ մը նշաններ ալ կոխել եւ դանոնք որոշ գնով մը գործածել սկըսան:

Լիդիա դրամ շինելու Քրիստոսէ 700 տարի առաջ սկսած է: Շինուած դրամը ոչ զուտ ոսկի էր եւ ոչ ալ զուտ արծաթ, այլ երկուքին խառնուրդը որուն իրենք էլեքդրօն կ'անուանէին: Այս անունը առնուած է յունարէն հոմանիշ բառէ մը որ կը նշանակէ սաթ, շինուած դրամին՝ գոյնով սաթի շատ նըմանելուն համար: Այս ժողովուրդը աւելի զարդանալով խառնուրդ մետաղները իրարմէ զատելու արուեստը սորվեցան եւ սկսան զուտ մետաղէ դրամներ շինել: Ոսկին եւ արծաթը բնութեան մէջ իրարու հետ խառնուած կը գտնուին ընդհանրապէս, տարբեր համեմատութիւններով, մասնաւորապէս իրողութիւն է այս ժայռերակներու մէջէն հանուած հանքերու համար իրր զօրաւոր ապացոյց հրաբուղխային շարժումին: Անատօլուի ոսկի դաշտերը, օրինակի համար, կը պատկանին ոսկեհանք կը ող հրաքարապին երակներու դասին, պարունակելով բաւականաչափ արծաթ իրր խառնուրդ ոսկիի հետ: Փրօֆէսօր Պրայթօփթ, երեւելի հանքաբանը, քննեց ու դտաւ որ ոսկին ընդհանրապէս արծաթի հետ խառնուած կ'ելնէ գետնի տակէն, այսպէս ապացուցանելով Լիդիական էլքդրօնին ոսկիի եւ արծաթին բնութեան կողմէ շինուած մէկ խառնուրդը ըլլալլ:

Պօնտոսեան Ոսկեհանքեր

Այս ոսկեղաշտերը կը գտնուէին Պօնտոսի լեռանց մէջ, արդի Տրապիզոն նահանդին սահմաններուն վրայ: Այս հանքերը յիշուած ևն Ծննդոց դրքին երկրորդ համարին մէջ քանի մը տողերով: «Եղեմին

մէջէն գետ մը կը հոսէր պարտէզը ջրելու համար։ Գետը չորսի կը բաժնուէր, որուն առաջինին անունը Փիսօն էր որ կը օքէր Հավիլայի երկիրը, ուր ոսկի կար եւ այդ երկիրի ոսկին շատ աղէկ էր»։

*Սուրբ Գրոց ուսանողներ Փիսօնը նմանցուցած են արդի ձորոխ Սու գետին, որուն հովիտը շատ հին ատեններէ ի վեր ծանօթ եղած մարդկային ցեղերուն իր բուսաբեր երկիր, որուն առջեւ Պօնտոսեան լեռներ բնութեան միջոցաւ պատսալար քաշուած են Ռուսիոյ կողմէն եկող վնասակար քամիները արգիլելու համար։*

*Այս առաւելութեանց պատճառաւ ապրող ցեղերու առաջնորդներուն մէջ այս երկիրը գրաւելու մեծ փափաք արթնցած է ունեէ գնով։*

*Սթրապօ, երեւելի բնագէտը, կը պատմէ որ Մեծն Աղէքսանդր Մակեդոնիոյ մէջ իր հօր յաջող հանքային ձեռնարկները յիշելով ու մասնաւորապէս տեղեկութիւններ առնելով Սամազանայի (Սիսփիրիթներու նահանգ որ հիմակուան իսփիրն է) ոսկի հանքերուն վրայ, իր Մէնօն զօրապետը կը դրկէ դրաւելու համար այդ հարստութիւն արտադրող երկիրը։ Այս երկրին յամառ բնիկները սակայն մեծ ոյժով կը դիմադրեն Մէնօնին եւ ետ կը ճամբեն զայն Յունաստան։ Ասկից ութը հարսիր տարիներ յետոյ Տրապիզոն նահանդին հարաւային կողմը դտնուող ոսկիի հանքը վէճի առարկայ կը դառնայ երկու թշնամի թագաւորներուն — Յուստինեանոս եւ Խոսրով — մէջ տեղ։ Այս ատեն հանքը ընդարձակօրէն կը գործուէր եւ հանուած ոսկին Պօլսոյ փողերանոցին մէջ կը գործածուէր։ Ոսկիներուն մեծ մասը ձորոխ գետի եղերքներուն վրայ գտնուող աւաղներէն կը հանուէին։ Սթրապօն կը պատմէ թէ բնիկները իրենց*

Հանած ոսկին առաջ կը մաղեն եւ մաղի տակ ինկող մանր մասերը կը տարածեն երկայն բուրդ ունեցող ոչխարի մօրթերուն վրայ, որպէս զի զուտ ոսկիի մասնիկները զգուին ալդ կերպով։ Այս բուրդը կ'անուանուէք «ՌԱԿԵՎՈՒՄ» բուրդ»։

Տակաւին այսօր ձորոխ զետին եղերքները ոսկի կը զանուի միացած ըլլալով պալլաղիոն, բատիում, ոսմիոն, իսիդ իսոնի հետ որոնց բուրդը ծնունդ առած են ոսկեխառն պղինձի աւաղ եւ օձակուճ քարերէն։

Տօրոսի ՌԱԿԵՎՈՒՄ

Անդի Տօրոսի շարքերուն մէջ Պուլղար Տաղ ըստած տեղ ոսկի կը զանուի խառնուած ըլլալով արծաթ եւ կապարի հետ կայծքարային երակներու մէջ։

Ոսկի կը տեղեկազրուի Խարբերդէն եւ իր շըրջակայ զիւղերէն — Խութել եւ Քիւլվէնէք։

Ոսկիի զոյութիւնը կը տեղեկազրուի Սասնոյ զաշտին վրայ լսնոսկիի հետ խառնուած։

Ճոխ ոսկի զանուած է Շիրվանի մէջ, Վանայ լճին հարաւալին կողմի լեռներուն վրայ։

Գարապաղի արեւմտեան կողմ, Ալիաճի ըսուած դետակը կը տանի աւազախառն ոսկի պարունակելով հարիւրին 0.18 զուտ մետաղ։ Անտարակոյս դետակը այս ոսկին կը բերէ Գարապաղ լեռներէն։ Ազարակէն քիչ մը հեռու զանուած է կտոր մը կլէքդրօն որուն հարիւրին 72.22 մասը ոսկի եւ 22-2 մասը արծաթ էր։

Մաս մը ոսկի հանուած է նմանապէս Գալաքէնթ եւ Գէտապէքի պղինձի հանքերէն ճիցդ ցրուած աստ ու անդ հրարուղխային քարերու մէջ։

Վերոյիշեալ լքուած հանքերը արդեօք տակաւին ոսկի կը պարունակե՞ն։ Այս կարեւոր հարցումին

չենք կրնար հաստատ պատասխան մը տալ: Չենք կրնար ըսել որ նորէն այդ տեղերէն ոսկի պիտի հանենք ապագային, որովհետեւ կան նոյն օրինակ տեղեր աշխարհի տարրեր մասերուն մէջ որոնք ժամանակաւ ոսկի կ'արտազրէին այսօր պղինձ կ'արտազրէն: Թասմանիոյ մէջ Լայէլ լեռը, Սպանիոյ մէջ Ռիօ Թինթօ եւ Աւստրալիոյ մէջ Մօրկըն լեռները առաջին անգամ ոսկի արտազրած են քիչ մը պղինձով խառն, բայց վերջը դետնի խորունկ մասերուն մէջ դարձած են պղինձի հանքեր՝ պղինձի համեմատութիւնը հետզհետէ շատնալով իսկ ոսկիինը նուազելով: Պօնտոսի մէջ եւս նոյն բներեւովթը նշարուածէ, առաջ ոսկի արտազրող տեղեր՝ վերջը պղինձ արտազրելու սկսած են:

Երեսի վրայ ձգուած հին հանքերու վրայ մանրազնին քննութիւններ քիչ լետոյ պիտի առաջնորդեն մեզ մեծ արուեստական զարդացումի: Եթէ այս հին ոսկեհանքերը չեն կրնար արտազրել այնքան շատ քանակութեամբ թանկազին մետաղներ զորս արտազրեցին անցեալին մէջ, կրնան արտազրել տարրեր մետաղներ որոնք կրնան նոր սերունդին բերել աւելի հարստութիւն քան թանկազին մետաղները բերին անցեալ սերունդին:

Երկրորդ կարեւոր մէկ բան՝ ոսկիի հանքերը վերոյիշեալ դիրքերու մէջ միայն ներփակուած չեն, այն անոնք կրնան դանուեիլ տակաւին շատ մը ուրիշ տեղեր եւս որոնց վրայ պէտք է մանրազնին քննութիւններ կատարուին ու հին աղբիւրներուն տեղ նոր բեր լոյս բերուին:

Թիւրքիոյ տարեկան արտազրութիւնը գրեթէ 1500 ունկի է:

## 2. Լ Ս Ն Ո Ս Կ Ի

Խիստ հազուաղիւտ եւ թանկաղին մետաղ մըն է:  
Կը գտնուի ձիթաղոյն հրաքարերու, օճաքարերու եւ  
ուրիշ աղկաղմային հրաժայուերու մէջ:

Լսնոսկին ընդհանրապէս խառնուած կըլլայ քրո-  
մալին երկաթի եւ զառիկի հետ եւ երբեմն ալ հաւաք-  
ուած կըլլայ գետեղերաց վրայ ոսկի հանքերուն հետ  
մէկտեղ քիչ քանակութեմբ:

Այս կարեւոր մետաղի գլխաւոր կեղրոնը Ուրալ  
լեռներն են Ռուսիոյ մէջ ուր կը գտնուի աղկաղմային  
հրաքարերու մէջ: Սակայն զարմանալի է որ նա չը  
դտնուիր նոյն քարերու եւ նոյն պայմաններու տակ աշ  
խարհի տարբեր մասերուն մէջ: Ամերիկայի մէջ երկ-  
րարանօրէն ճիշտ Ուրալին համազատասխան շատ մը  
տեղեր կան ուր լսնոսկին գոյութիւն չունի: Իր այս  
բնութին ուրիշ մետաղալին տարբեր մասնայատկու-  
թեանց հետ մէկտեղ եղած է խիստ թանկաղին եւ բո-  
լոր մետաղներէն աւելի արժէքաւոր: Պատերազմի ա-  
տեն ոսկիէն հինգ աւելի արժէք ունէր Ռուսիոյ ճամ-  
բանները գոցուած ըլլալուն պատճառաւ:

Այս հանքի գոյութիւնը մեր երկրին մէջ կը տե-  
ղեկադրուի Ճորոխի ափերուն վրայ եւ Պաթումի շրբ-  
ջականները: Կ'երեւայ թէ հոս հոսանքներուն մէջ բեր-  
ուած են խառնուած ըլլալով ոսկիի հետ եւ դիզուած  
են գետեղերքներուն վրայ: Այս հաւաքոյթներու ճո-  
խութեան մասին տակաւին ծանօթութիւն մը չիկայ:

Սասուն քաղաքի մէջ եւս այս մետաղին գոյու-  
թիւնը կը տեղեկադրուի նորէն խառնուած ըլլալով  
ոսկիի հետ: Հաւանականարար ալս ալ գետեղերեայ  
աւաղախառն հաւաքոյթ մըն է:

Յ. Ա Ր Մ Ա Թ

Արծաթին զլիսաւոր հանքերը իր ծծմբուտ բաղադրութիւններն են: Իրը բնածին մետաղ ալ կը գըտնուի բնութեանց ծոցը ընդհանրապէս կրանիդներու, թերթաքարերու, աւազաքարերու եւ յաճախ պորփիւր եւ խստաքարերու մէջ: Այսօր չուկայ գտնուող մաքուր արծաթներուն մեծագոյն մասը հանուած են կապարի, պղինձի եւ ոսկիի հանքերէն որոնց հետ նա խառնուած կը գտնուի բնութեան մէջ: Երրորդ շրջանի հրաքարերը իրենց երակներուն մէջ կը պարունակեն ամենաշատ արծաթ բազաղը ըլլալով ոսկիի հետ:

Մեր հայրենական երկրին բնական հարստութիւններէն մէկն ալ արծաթի հանքերն են: Ինչպէս ոսկիին նմանապէս արծաթին ալ հանքերը անցեալին մէջ բացուած ու շահագործուած են փոքր ի շատէ եւ պահ մը վերջ դադրած են հանքադործութիւնը ծաղկող շարժառիթներուն պակասութեան պատճառաւ: Հին հանքերու վրաէ խել մը նորեր խուզարկուած են որոնք այսօր կուս վիճակի մը մէջ կը գտնուին եւ տակաւին կարգ մը ուրիշներ ալ կ'սպասեն խուզարկուելու:

Իրը ընդհանուր օրէնք մեր բոլոր արծաթահանքերը խառնուած կելնեն ոսկիի, կապարի, երկաթի ու պղինձի հետ տարրեր համեմատութիւններով բազադրուած եւ կը գտնուին ճիշտ ոլորփիւրային հրաքարերուն եւ երկրաբանօրէն կաւային շրջանի յատուկ կրաքարերուն իրարու հետ շփումի եկած տեղերը:

Արծաթին ալ տունը ոսկիի նման կը գտնուի դը-  
րեթէ երեք ծովեղերեայ ցցունքներուն — Անաթո-  
լիոյ, Պօնտոսի եւ Տօրոսի լեռնակամարներու մէջ:

Տրապիզոն նահանգին մէջ արծաթը հանուած է  
առատօրէն կիւմիւշխանէ ըսուած տեղ եւ Քարահի-  
սարի շրջակաները: Հոս երկու օտարազգի ընկերու-  
թիւններ առանցնաշնորհում ստացած են 6 քառակու-  
սի մղոն առածութեան վրայ դտնուող տեղերու մէջ  
զիղուած արծաթը գործելու համար: Այսքան ըն-  
դարձակութեան վրայ 20 հատ արծաթ կրող երակ-  
ներ գտնուած են պորֆիրային հրաքարերու մէջ  
կապարի հետ խառնուած: Այս երակներէն մէկը 2  
մէթրօ հաստ էր եւ հանքագործութիւնը կանոնա-  
ւոր վիճակի մը մէջ յառաջ դացած էր: Հանքը կը  
պարունակէր հարիւրին 70 կապար եւ 1.5 քիլոկրամ  
արծաթ իւրաքանչիւր թօնոյին:

Նոյն նահանգին Տէրէքէօ ըսուած տեղը Անդ-  
ղիական ընկերութիւն մը արծաթը գործելու համար  
թիւրք կառավարութենէն 99 տարուան պայմանա-  
ժամով արտօնագիր ստացած էր: Արծաթը հոս ալ  
պորֆիրային հրաքարերու երակներուն մէջ կը գըտ-  
նուէր խառնուած ըլլալով կապարի հետ: Արտօնու-  
թիւնը 24 քառակուսի մղոն առածութեան վրայ  
գտնուող գետիններու համար առնուած էր միայն:  
Քաթէրանի մէջ երեք արծաթերակներ գտնուած են  
եւ առանձնաշնորհում ստացուած էր 1871-ին: Հոս  
գործը շահաւէտ կերպով յառաջ զնաց մինչեւ 1883  
եւ ապա դադրեցաւ: 1892-ին նորէն սկսաւ, սակայն  
քիչ յետով յաւիտենական դադարի մատնուեցաւ:  
Նոյն ընկերութիւնը դործեց Քէղչապի մէջ դտնուող  
արծաթը սակայն այն ալ դադրեցաւ քիչ յետոյ դա-  
նաղան պատճառ ու արգելքներով:


Արծաթը շատ կարճ ատեն մը հանուած է Սիլազ  
և Ավանօղի մէջ:

Էրզրում քաղաքին շրջակաները արծաթերակներ  
դանուած են սակայն երբէք չեն գործուած:

Արծաթի գոյութիւնը կը տեղեկադրուի Ճորո-  
խի ամիերուն եւ Պաթում քաղաքին հարաւային կող-  
մերը շատ մօտ գիրքերու վրայ:

Տիարապէքիր քաղաքին մօտերը կալծկարավին  
երակներու մէջ արծաթ հանուած է կարճ ատեն մը  
Թուրք կառավարութեան կողմէն խիստ անկանոն մի-  
ջացներով: Տօրոսի շարքին վրայ կը դանուին երկու  
կարեւոր արծաթ պարունակող գիրքեր — Քէպան  
Մատէն եւ Պուլղար Տաղ:

Քէպան Մատէն՝ Խարբերդ քաղաքին հիւսիսային  
արեւմտեան կողմը կ'իյնայ եւ կը դանուի անկից 18  
մզոն հեռաւորութեան վրայ, Եփրատին հիւսիսէն եւ  
արեւելքէն հոսող երկու ճիւղերուն միացած տեղը:  
Քէպանը շրջապատող լեռները կը ցուցադրեն մերկ



Քէպան Մատէնի ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԴԻՐՔԸ

1. Պորֆիրային ժարեր
2. Մետաղային տեղեր
3. Կրաքարեր

մակերես եւ դորշադոյն կրաքարեր կամ կաւաքարեր եւ կանաչագոյն հերձաքարեր առանց բրածոյի մը հետքը պարունակելու: Քաղաքը ձորի մը մէջն է շըրջապատուած երկու կողմերէն սէդ պորփիւրային սարերով որոնք աւելի որոշօրէն կը նշարուին ձորին յատակը: Երբեմն տեղեր գետին եղերքները այս հըրաքարերը կտրուած են սուսրային նիւթերով որոնց շարքը հաւանականաբար կը շարունակէր Քէպանի ձորին շինուելէն առաջ: Այս եղրակացութեան առիթ տուած է ձորին միւս կողմ նոյն նիւթերուն նորէն դտնուիլն նոյն դիրքին մէջ կազմելով թումբ մը ուրիշ հողամասերու հետ: Բլուրներուն մակերեսները ասդին անդին ծածկուած են մեծ հողակոյտերով եփրատին երկու կողմերը որոնք հաւանականաբար հանքերէն դուրս ելած բաներ ըլլալու են: Գործուած հանքը որ Քէպան քաղաքին արեւմտեան կողմը գըտնուող լեռնէն անդին կ'ինայ եւ խիստ խեղճուկ վիճակ մը կը ներկայացնէ: Երկրի երեսէն շատ բերաններ բացուած են հանքի համար սակայն այնքան անկանոն վիճակի մը մէջ որ յատակը տեսնել անկարեմ է. թէպէտեւ երբեմն խորունկ տեղեր կան որ արծաթին կապարի հետ խառնուած մասերը եւ երբեմն ալ երակներու մէջ զուտ վիճակի մէջ գտնուիլը քիչ ու շատ կրնաս նշարել: Բացուած հանքերուն վերի մասերէն կակուղ դունահող երկաթ փորուած է որ կը պարունակէ 1-1.5 ունկի արծաթ ամեն 100 լիորային: Երբեմն տեղեր կապարի հետ ալ նոյն համեմատութեամբ ելած է:

Երկու տարբեր տեսակ քարերու (պորփիւրալին եւ կրային) ճիշդ միացած տեղը հանքը աւելի ճոխօրէն կը գտնուի քան ուրիշ տեղեր: Այս հանքը կարճ ատեն մը միայն շարունակուելէն յետոյ դադ-


ըած է, վառելիքի չդոյզութեան, թերի հանքաղործութեան եւ կառավարութեան հանած դժուարութեանց պատճառներով։

Պուլղար Մատէն կը գտնուի Պուլղար Տաղ կոչուած լեռներուն մէջ որ՝ կը պատկանի Անդի Տօրոսեան լեռնաշարքերուն՝ իշխելով հիւսիսէն Տարսոն (Թարսուս) եւ Մէրսինի դաշտերուն, Պաղտատի դըծին ճիշդ անցած տեղ։ Այս դիրքը նմանապէս կ'անուանուի Տարսոն լեռ իրը տեղային սովորութիւն։ Հանքին հարաւային կողմ կը գտնուին թեթեւօրէն հակած հրաքարերու շարքեր, իսկ հիւսիսային կողմ ընդհակառակը նոյն ժայռերը ծալլուած ու խորտու բորդ եղած են։ Ասոր յաջորդած է պորփիւրային քարեր որոնք կ'երեւան թէ կը պատկանին հին օձաքարերու, կաւճային-արշալոյսային շրջաններու յատուկ, եւ վերջապէս երրորդ շրջանի լաւահոսանքներու մէջէն կ'երկարին դէսլի հիւսիս իրմիաս եւ լիդոնիու լեռները։

Այս եէեւէջները՝ շատ մը աններդաշնակութեանց հետ մէկտեղ՝ կը պարզեն խիստ հետաքրքրական բներեւոյթ մը այդ բոլոր տեղերուն մէջ որ կը պատկանին յետագոյն շրջանին։

Շարքերը՝ խաւագիտականօրէն կսկսին կապուտադոյն թերթաքարերով որոնց ետեւէն կուգան կրաթերթերքարեր եւ զաճաքարային կրաքարեր պատկանելով հաւանականարար Դեւոնեան դարու, Պրիսիրսածին նախելով։

Շղթային կեդրոնը միջախաւուած քարեր՝ որոնք կը պատկանին նոյն շրջանին, կը ներկայցնեն բուտային շարքեր իրենց բոլոր յատկութիւններով։ Սակայն հիւսիսային մասը խիստ տղմուտ ըլլալուն՝




ՊՈԽԼՈՎԱԾ ՏԱՐԻ ԵՐԿՐՈՎԱՆԱԱՆ ԳԻՐՔԸ

1. Յետնագոյն ըրջանի խառեր
2. Միջին ըրջանի կրաքարեր
3. Արարուսային բերքաքարեր
4. Դեւոնիան ըրջանի կրաքարեր
5. Դեւոնիան բերքաքարեր
6. Օճաքարեր
7. Պորֆիրային քարեր

չորնալով կծկուած եւ ալդ պատճառով կեղրոնէն անջատուած է:

Այս դեւոնական առանցքին վրայ եկած է, երկու կողմէն, երրորդ շրջանի շարքեր՝ որոնք շատ տարբեր կ'երեւան երթալով եթէ մէկը նալէ մէկ կամ միւս կողմէն: Սակայն այս երկու կողմերուն վրայ ալ կը նշարուին գաճային կրաքարերէն յառաջ եկած աններդաշնակութիւն մը: Կ'երեւայ թէ այս յառաջ ե-



կած է հերսինեան շարժումէն որ ճիշդ կը նմանին Ալբեանց շարքերու այս բնայատկութեանց մէջ:

Երրորդ շրջանի հաւաքոյթներուն ճիշդ տակը կը դտնուին մանրակենդանային գետիններ, կաւոտ քարեր, երկարելով դէպի հիւսիս ու հարաւ: Ասոնք կը պատկանին Արշալուսային շրջանին: Կաւէն եւ Նորագոյն շրջանի կրաքարերէն յետոյ կուղան Յետնագոյն շրջանի զանային կաւաշարքեր:

Հանքը կը դտնուի գլխաւորապէս Պուլղար Մատէն, Գըղըլ Թէփէ, ևւ փոքր ի շատէ Պէրէքէթլի Մատէն, Արփա Ռւչուրու, Ագ Տաղ, Ալա Տաղ, Ֆարադ կամ Տէլիք Թաշ ևւ Կիւլէք կոչուած տեղերը: Պուլղար Մատէնի դիրքը ծովու երեսէն 1700 մէթր բարձր է տարածուելով հովիտի մը մէջ որ՝ կ'իյնալ Նիկոտէյէն Տարսոն եկող խճուղիին վրայէն, Զիֆթէ Խան քաղաքէն դէպի հարաւ բացուող ճամբու մը վըրայ: Մէրսինէն հեռաւորութիւնը 65 քիլոմէթր է:

Գըղըլ Թէփէ լեռներուն վրայ քննուած են քանի մը արծաթ կրող երակներ պորփիւրային քարերու ևւ կրաքարերու շիման եկած տեղերը:

Այս հանքերը քննութեան առարկայ եղած են 1863 է ի վեր: Զիփաչէվ Ռուս մասնագէտը խուզարկած է առաջին անդամ ևւ տեղեկադրած է ոսկիին արծաթին եւն. Հանքերուն հոս դոյութիւնը: Ազա թուրք կառավարութիւնը մասնաւոր կերպով վարձած է Մրանսացի հանքաչափիներ կատարեալ քննութիւններ կատարելու համար: 1893-ին Լօնէյ՝ երեւելի Մրանսացի մասնագէտը այցելած է նոյն տեղերը ևւ կատարած է մանրագննին քննութիւններ:

Լօրիըմ ըսուած հանքալին ընկերութիւն մը՝ ատեն մը շահագործած է այս հանքերը՝ դրկելով

հանուած հողը Ադ Չայ նաւահանդիստէն Յունաստան, իրենց կեղքոնը:

Նոյն հանքը նմանապէս գործուած է Թուրք կառավարութեան կողմանէ կարճ ատեն մը եւ ապա դադրած է վառելիքի չղոյշութեան, սուղ փոխադրութեան, փոխադրութեան միջոցներուն անյարմարութեան եւ տգէտ հանքադործութեան պատճառներով։ Վերջին ատեններ երբէք չէ ձեռնարկուած այս հանքին վերսկսման։

Հանքը կը պարունակէր հարիւրին 20 կապար, 6.5 քելօկրամ արծաթ եւ 30-40 կրամ ոսկի իւրաքանչիւր թօնօյին։

Խիւտավէնտիկեար կուսակալութեան մէջ, Պալիս քաղաքին մօտ, ալսօր արծաթ կը հանուի կապարի հետ խառնուած։ Հոս ալ հանքը պորֆիրային հրաքարերու եւ կրաքարերու շփումի եկած տեղերը կը դտնուին։ Շիման տեղերը 6-16 ոտք լայն են։ Այս հանքին 1903-ին արտադրութիւնը եղած է 7600 թօնօ։ Իւրաքանչիւր թօնօյէն 1950 կրամ մաքուր արծաթ դտելով։

Քուրմասսթի հարաւային կողմերը երկու արծաթկապար հանքեր կը դտնուին, Տիւմպէլէք եւ Քէսիքտէրէ ըսուած դիրքերուն մէջ։ Անոնք հիմա դադրած են։ Գործէն յայտնի կ'երեւայ թէ ասոր երկրաբանական հանդամանքները նոյն են Պալիա հանքին հետ։

Թուրքիոյ արծաթի արտադրութիւնը 152 թօնօ եղած է 9 տարուան միջոցին, 1901-1909։

1900-ին	4 թօնօ
1905-ին	17 »
1909-ին	24 »

## 4. Պ Ղ Ի Ն Զ

Այս մետաղը՝ յաճախ խառնուած կը գտնուի բնութեան մէջ ծծումբուտ երկաթի, ոսկիի եւ արծաթի հետ։ Չուտ պղինձ թէպէտ բնածինօրէն գոլութիւն ունի՝ սակայն ընդհանրապէս կ'արտադրուի իր ծծումբուտ բաղադրութիւններէն։ Հարիւրին 1-3 զուտ մետաղ պարունակող հանքերը կրնան շահագործուիլ եթէ կը բոնեն ընդարձակ տարածութիւն գետնի վրայ եւ գտնուին խոշոր զանգուածով մը։

Պղինձի հանքերը ընդհանրապէս կը գտնուին (1) երակներուն մէջ, (2) կրաքար կամ աւաղաքաքարերուն հրաքարերուն հետ շփումի եկած տեղեր, եւ (3) աւաղաքար կամ հանաղանդներու շարքերուն մէջ, միջախաւուած հրաքարերու հետ։

Պօսփորի հիւսիսային արեւելեան եղերքին վրայ Սարիարի ըսուած տեղ կը գտնուի պղինձի հանք մը, սակայն վերջին յիսուն տարուան միջոցին երբէք ձեռք չէ դպած անոր։ Դէպի արեւմուտք, Բումէլի Հիսարին մօտ, հանք կրող երակ մը քննուած է որ կը գտնուի կրաքարերուն հրաբուղիսային քարերու հետ շփումի եկած տեղերը։

Սեւ Շովու արեւելեան եղերքներուն վրայ պղինձի առատ աղբիւրներ կը գտնուին։ Վեց հատ տարբեր հանքեր շահագործուած են Սինօպ նաւահանգիստին մօտերը։ Էսփիի մէջ, Քէրասօնի մօտ, խուզարկութիւններ կատարուած են պղինձի գոյութեան վրայ։ Ճոխ հանքեր կը տեղեկագրուին ՔարաՀիսար եւ Կիւմիւշսանէլի մօտ։

Տրապիզոնի շրջականեր շատ մը տեղեր պղինձ կը գտնուի, սակայն արտադրութիւնը խիստ քիչ եւ

շատեր լքուած վիճակի մէջ են: Տրապիզոնի հարաւային արեւմտեան կողմերը Ֆօլ, Քալէնէմա, եւ կլիւ ձորերուն մէջ առատ հանք կը դործուէր, սակայն դադրած է: Այս դիրքերուն մէջ գոյութիւն ունեցող հանքերը կը գտնուին երակներու ձեւով եւ կասային դարու կրաքարերուն հրաբուղիսային նիւթերուն հետ շփման եկած տեղեր՝ խառնուած ըլլալով երկաթ, կապար, եւ երբեմն ալ զինկ ու արծաթով: Անոնց բոլորին արտադրութիւնները կը դրկուէին Թօգաթ գտուելու համար: Զտարանը այս քաղաքին մէջ ըլլալուն՝ Թուրքիու բոլոր կողմերը դործածուած պղինձները «Թօգաթ պագըրը» կը կոչուէին իրր արեւտրական անուն:

Էրզրումի մօտ կան քանի մը հանքեր որոնք շահագործուած են մինչեւ 1850: Արչավաթալ խիստ կարեւոր կեղրոն մը կը ճանչցուէր պղինձի համար: Արթվինի մէջ Պաթումի հարաւային կողմ Զանկիւլ եւ իրղա հանքերը շատ յաջողութեամբ գործուած են ատեն մը: Հոս կը գտնուին կարդ մը կրանիդալին երակներ, որոնք կը պարունակեն պղինձ խառնուած ըլլալով ծծմբուտ երկաթի ու զինկի հետ:

Կովկասեան Հայաստանը շատ կարեւոր դիրք մը կը դրաւէ պարունակելուն համար առատ պղինձ:

Հոս պղինձը կը գտնուի Ժուրասեան շրջանի հին քարերուն մէջ երեք կարաւոր կեղրոններ. —

1. Քէտապէք. 26.5 մղոն հեռու Տալիարի կայարանէն, Թիֆլիս-Պաքու շողեկառքի գծին վրայ: Հոս հանքը շատ ճոխ է եւ կը գտնուի կայծքարային պորփիրի մէջ. 3500 ոտք երկայն եւ 1700 ոտք լայն: Հանքին շարքերը ոսպնածեւ եւ թուով 16 հատ են տարբեր մեծութիւններով. 33-820 ոտք երկայն, 16.5-165 ոտք լայն եւ 6.5-165 ոտք խոր: Առյն

ոսպնակերպ հանքերը երեսէն նշան չեն տուած, այլ գտնուած են 120-420 ոտք խորութեան մէջ: Պղինձը խառնուած է երկաթի հետ եւ կը պարունակէ հարիւրին 3-5 զուտ պղինձ որուն հարիւրին 0.4-ը ոսկի է:


Զանդուկլը հանքը, Թիֆլիզի մէջ, վերջերս ըսկըսած է շահագործուելու Անդլիական ընկերութեան մը կողմէ: Ոսպնաձեւ զանդուած մըն է, չափելով 260 ոտք լայն, 1000 ոտք երկայն, 164 ոտք խոր: Զուտ պղինձը միջակ հաշուով հարիւրին 3 է, չպարունակեր թանկագին մետաղ ամենեւին, եւ կաչծքարային երակներու մէջ կը գտնուի:

2. Էվլաք Հանք. Կարեւոր կեղբոնը այս հանքին Սիւնեաց երկիրն է, Թրքական եւ Պարսկական սահմաններուն մօտ: Հանքը պղինձի ծծումքուտ բաղադրութիւնն է կայծքարային երակներու մէջ ներփակուած: Ուրիշ մետաղներ շատ քիչ խառնուած են ասոր հետ: Հոս 20 հատ երակներ ճանչցուած են, եօթը մատէն մինչեւ մէկ ոտք լայնութեամբ, սեւ պորփիւրաներու մէջ: Այս երակները 700 ոտք երկայն են խորութեամբ:

3. Ալլահ Վէրտի. Աս հանքը կը գտնուի Թիֆլիզէն 50 մղոն հարաւ, Թիֆլիզ-Աղէքսանդրօլիս երկաթուղիի զծին վրայ: Դիրքը խիստ լեռնային է: Հանքը դիզուած է հրաքարերու ճեղքերուն մէջ: Երեք կարեւոր հանքեր դիտցուած են հոս, Աղթալէ, Ալլահ Վէրտի եւ Զամաղուզի մէջ: Ոսկի, արծաթ եւ կապար պղինձի հետ խառնուած են այս հանքերուն հետ:

Տօրոսի շարքերուն վրայ պղինձի ծանօթ հանք մը Թիվէքի մէջ կը գտնուի, խառնուած ըլլալով թիթեղի հետ:

Արդանա Մատէն կարեւոր կեղրոն մըն է պղինձի համար: Արդանա քաղաքը կը տղնուի Տիգրիսի հովիտին մէջ, Խարբերդէն դէպի Տիգրանակերտ 50 մըղոն հեռաւորութեան վրայ արեւուտքէն: Հոս Տիգրիսի յատակը կազմուած է օճաքարերէ եւ ժայռերը լեցուն են հոս ճեղք ու ծորակներով: Հանքին մետաղային տեղերուն դրսի մասերը կազմուած են խառնակուճ քարերէ: Հանք պարունակող ժայռեր՝ Տիգրիսի ջուրերուն հաւասարութեան կրնան իջնալ փորուելով, սակայն այս չէ փորձուած ամեն տեղ ի բաց առեալ քաղաքին վերի կողմ գտնուող լեռան մը վըրայ: Շատ մը նշաններէն կ'երեւայ թէ՝ հանքը ահագին մէկ զանգուած մըն է, խառնուած ըլլալով երկաթի եւ պղինձի ծծմբային բաղադրութեանց հետ, ճիշդ օճաքարերուն եւ կաւախաւերուն մէջտեղ դետեղուած: Հանքի մէջ երակներու նշան չի կաչ, այլ լատակը, վերի կողմը և պատերը լեցուն են կատարելապէս ծծմբուտ երկաթի հետ, զանազանուելով միայն կանաչ ու կապոյտ շթաքարերու վրայ գտնուող ճեղքերու միջոցաւ: Ամեն տեսակէտով ճոխ պղինձ հանուած է այս տեղէն 12 քառակուսի մզոն տարածութեան մը վրայ: Հանքը խուզարկուած էր



#### ԱՐՂԱՆԱ ՄԱՏԷՆԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԴԻՐՔԸ

1. Խտրաքար
2. Երկար եւ պղինձ
3. Կրաքար

1096 թուականին։ Վերջին 25 տարուան շրջանին թուրք կառավարութիւնը երբեմն երբեմն գործած է այս հանքը ուղղակի կամ անուղղակի միջոցներով։ Գուինէթ տարրալուծելով այս հանքը կը տեղեկադրէ հարիւրին 30 պղինձ, 40 երկաթ եւ 30 ծծումբ։ Հանգագործութիւնն ու մետաղագոտութիւնը խստ տարրական միջոցներով կատարուած է։ Տեղացիք ծծումբը իրենց շինած հալարաններով մաքրելէն յետոյ՝ սեւ, անմաքուր պղինձը ուղտի կռնակներուն վրաէ Թօգաթ ղրկած են վերջնական զտումի համար։ Հանքագործութեան եւ զտումի ծախքը 3 սէնթ որոշուած էր ամեն մէկ լիպրա պղինձին համար։ Թօգաթէն Ալէքսանդրէթթա փոխաղբելու ծախքն ալ 2 սէնթ էր իւրաքանչիւր լիպրալին։ Այս գիները կառավարութեան կողմանէ սահմանուած էին։

Պղինձի տարեկան արտադրութեան վրայ հետեւեալ թուանշաններ տրուած են. —

1900-ին	520	թոնօ
1905-ին	700	»
1910-ին	600	»

## 5. Ե Ր Կ Ա Թ

Երկաթի հանքերուն տնտեսական տեսակէտով կարեւոր բաղադրութիւնները իր ոքսիդներն են. — պողպատաքար, սկաքար, մաղնիսաքար, եւ արիւնաքար։

Պողպատաքարերը ընդհանրապէս խաւոտ շարքերու, մասնաւորապէս հանքածուխներուն ընկերացած ըլլալով կը դտնուին։ Այս վիճակին մէջ շատ յարմարութիւն ունին պողպատ շինելու համար։

Արիւնաքարերը կը գտնուին ընդհանրապէս կաւային շրջանի յատուկ կրաքարերուն մէջ եւ կ'արտադրեն ամենաշատ մետաղ:

Մագնիսաքարերը ընդհանրապէս կը գտնուին կրաքարերու հրաբուղխային նիւթերու հետ շվումի եկող տեղերը, երբեմն արիւնաքարերու հետ միասին:

Իրր օրէնք՝ երկաթի հանքերը շահագործելի ըլլալու համար պարունակելու են հարիւրին 40-է աւելի զուտ մետաղ: Զարիւրին 50-է վեր եղողը հարուստ հանք կը համարուի: Արիւնաքարերը՝ (1) պարունակելու են հարիւրին 60-65 զուտ երկաթ, (2) բռնելու են շատ ընդարձակ ասպարէզ գետնին վրայ, (3) զերծ ըլլալու են կայծքարէն, ծծումբէն եւ փոսփորէն եւ (4) զիւրահալ յատկութիւն մը ունենալով դտնուելու են կրաքարի եւ ածուխի հանքերուն մօտ:

Մեր երկրին բնական հարստութիւններէն մէկն ալ երկաթն է: Ունինք շատ մը երկաթի հանքեր տարրեր տարրեր տեղեր, սակայն, բոլորը գոցուած են թուրք կառավարութեան կողմանէ:

Ատեն մը, Տրապիզոն նահանգին մէջ, երկաթադործներ կը հալեցնէին իրենց գեռքով փորուած երկաթի հողերը եւ զտելով անկեց կը շինէին իրենց պէտք եղած գործիքները: Եւրոպական ընկերութիւններ ատեն մը երկաթի հանքերը գործած են, սակայն վերջը իրենց բոլոր դրամագլուխը քաշած են քաղաքական անհաւատարմութեան սլատճառաւ:

Հիւսիսավին Հայստանի կողմեր, Տէմիր Թաշի մէջ, Պօլնիս գետին ձախ թեւին վրայ, արիւնաքարային երկաթ գտնուած է երկու խաչաձեւօրէն կտրուող ուղղութեանց վրայ, պարունակելով հարիւրին 23-60 զուտ մետաղ կրաքարերու մէջ: Նոյն

շղթային արեւմտեան զառ ի վարին վրայ Թամպլութ եւ Շատախ ըսուած տեղեր երկու հանքեր գոչութիւն ունին նոյն պայմաններու տակ: Նոյն գծին հարաւային երկայնութեան վրայ Արիւնաքար առատօրէն հանուած է: Աւելի հարաւ, Տիպաքլի անցքին վրայ Վարաթալ եւ Միզիսանի մէջտեղ, Բամպակ լեռան շղթային հարաւային կողմ կը դտնուին արիւնաքարի երակներ պորփիւրներու, կրաքարերուն հետ շփման եկած տեղը: Բարակ ու երկայն մագնիսական երկաթահանք կը դտնուի Թաշքէսէնի այլաձեւուած ժայռերուն մէջ:

Կօդչա լեռներու մէջ, Պօղանթալի մօտ՝ շատ մաքուր արիւնաքարային հանքեր դտնուած են: Էլիղասլէթալոլիսէն քիչ հեռու երկաթահանք դտնուած է 2-21 մէթր խիտ, պարունակելով հարիւրին 65 դուտ մետաղ:

Արևելեան Գարապաղի մէջ, Քիշալա սարահարթին վրայ, սկաքարային եւ մագնիսական հանքեր դտնուած են խառնուած տիտանի հետ:

Անդիտորոսի մէջ՝ Պուլղար Տաղ, երկաթը կը դտնուի իբր սկաքարարային հանք կրաքարերու երակներուն մէջ: Նոյն շղթային վրայ կայ նաեւ արիւնաքարային հանքեր, որոնցմէ ոմանք շահագործուած են Եւրոպացի ընկերութեան մը կողմանէ հաստատելով նոյն տեղ խոշոր հալարան մըն ալ: Ածուխներու գոյութիւնը, հանքին շրջակայները, մետաղագործութիւնը պիտի դիւրացնէր անպատճառ, եթէ քաղաքական դժուարութիւններ չծագէին:

Պուլղար Մատէնին հիւսիսային արեւմտեան կողմը, Զէյթուն քաղաքէն 15 մղոն դէպի հիւսիսային արեւելք, Պէյրութ Տաղ ըսուած տեղ, գրեթէ 35-40 տարիներ առաջ Զէյթունցիք դործած են ա-

ըիւնաքարային հարուստ հանք մը: Մերուկ Զէյթունցի մը պատմեց ինձ թէ իրենք շինած էին հանքին մօտ ընդարձակ հալարան մը եւ անոր մէկ կողմ զետեղած էին երկրի երկաթաղործներուն տարածով խոչոր փքոց մը: Հալարանի վերի կողմէն կը նետէին անտառներէն կտրուած ահապին ծառի իրանները եւ անոնց վրայէն կը թափէին գետնէն փորուած հանքերը՝ դործածելով կրթուած արջեր մէծ ուժով օդ փչելու համար հալարանին մէջ, որպէսզի բոցավառի կրակը եւ հալի հանքը անմիջապէս: Հանքի կեցուածքէն դիւրին կը տեսնուի որ տեղացիք ոչ գիտական միջոցներով փորած էին այդ գետնը: Իրենց արտադրած մետաղը Սիւրիոյ եւ Միջաղետքի շուկաներուն մէջ կը ծախուէր «Զէյթուն Տէմիրի» անունով:

Եւրոպացի մասնագէտներու աչքէն վրիպած է քննել այս հանքը, կարելի է տեղույն անմատչելիութեան ու այլ եւ այլ քաղաքական դժուարութիւններու պատճառով: Որքան որ ես գիտեմ այս հանքը խիստ կարեւոր է տնտեսական տեսակէտով: Կը պարունակէ առատ հանք, կը դտնուի ընդարձակ տարածութեան մը վրայ, հանքածուխը իր մօտն է եւ կը պարունակէ հարիւրին 75-80 զուտ մետաղ: Պուլղար Տաղ տարիներով երկաթ կրնայ հայթայթել բոլոր երկրին եթէ կանոնաւորապէս ու գիտականօրէն դործուին եւ փոխադրութեան դիւրութիւններ ընծայուին խոչոր դրամագլուխի մը հետ միասին:

Հալէս եւ Քիլիս քաղաքներուն մէջտեղ ընդարձակ երկաթահանք մըն ալ գոյութիւն ունի որ կարճ ատեն մը փորուած է միայն:

Այնթապու շրջակալքը Եայլաճըդ ըսուած դիւրին մօտ երկաթ խուզարկուեցաւ 1910 թուականին: Այս հանքը գործելու համար տեղային ընկերութիւն-

ներ կազմուելու շարժումներ կ'ըլլային սակայն վերջին տարիներու պատերազմներ կասեցուցին դախ:

Վիէրլա եւ Պազարքէօյ ըսուած տեղեր կան երկաթի հանքեր սակայն կը մնան կոյս վիճակի մը մէջ:

Երկաթի հանքին գոյութիւնը կը տեղեկագրուին Տիգրանակերտի մօտ՝ Տիգրիսին վրայ, Սիվանայ մէջ՝ Բալուլի հիւսիսային արեւելեան կողմ, Միւքիս՝ Վանայ լճին հարաւային կողմ, Տիգրիսի վըրայ՝ Մէրվինան, Մարտին, Թուրա Տիւրի եւ Ավզին որոնց բոլորն ալ դրացի են ածուխի հանքերուն:

Երկաթի ուրիշ կարեւոր մէկ աղբիւրն ալ Քրոմ հանքն է, որուն հետ նա խառնուած կ'ելնէ բնութեան մէջ: Թուրքիոյ քրոմ հանքերը հարիւրին 15-40 երկաթ պարունակելուն՝ երկրին մէջ գործածուող երկաթը հայթայուած է ասոնցմէ:

Թիւրքիոյ մէջ երկաթի մասնաւոր հանք մը չշահագործուիր այսօր:

## 6. Ք Ր Ո Մ

Քրոմի հանքը իր ոքսիդն է եւ կը գտնուի ընդհանրապէս հրաքարերուն կամ ձեւափոխեալ օձաքարերուն մէջ: Աշխարհի քրոմ արտադրութեան հարիւրին 60-ը թուրքիայէն կ'ըլլաչ: Թուրքիոյ քրոմը բացախիկօրէն կակուղ եւ զերծ է առարկելի բոլոր անմաքրութիւններէն: Զուտ մետաղը կը գործածուի պողպատ շինելու համար, ներկարարութեան եւ խաղախորդութեան արհեստներուն մէջ: Քրոմը մեծ խընամութիւն ունենալուն երկաթին՝ անոր հետ միասին կը գտնուի բնութեան մէջ: Թուրքիոյ բոլոր երկաթը գրեթէ հայթալիթուած է քրոմի հանքերէն պա-

բունակելուն համար հարիւրին 15-40 երկաթ իրք բնական խառնուրդ:

Փոքր Ասիոյ մէջ 120 հատ տարրեր քրոմի հանքեր շահագործուած են ցարդ, որոնց մեծամասնութիւնը կը գտնուին Հալէպ եւ Խակէնտէրունի շրջակաները, օճաքարերու խոռոչներուն մէջ, պարունակելով հարիւրին 60 զուտ մետաղ:

Տակարտի, Փոքր Ասիոյ մէջ, շատ կարեւոր զիրք մըն է քրոմի համար: Հոս հանքը 120,000 խորանարդ ոտք տարածութեան վրայ կը գործուի արտադրելով հարիւրին 50-56 զուտ մետաղ:

Մաքրի քաղաքը Մ իջերկրականի եղերքին վրայ, նմանապէս կարեւոր կեղրոն մըն է քրոմի համար:

1890-ին բոլոր աշխարհի արտադրութիւնը կը հասնէր 20,000 թոնովին: Այս թիւը վերջին տարիներ բարձրացաւ 80,000 թոնոյին, որուն հարիւրին 60-ը թուրքիայէն կ'արտածուի: Այս հաշուէն թուրքիոյ քրոմի տարեկան արտադրութիւնը պիտի ըլլայ 48000 թոնօ: Մեր բոլոր քրոմը կ'արտածուի Անգլիա, Ֆրանսա, Գերմանիա եւ Ամերիկա:

Թուրքիոյ արտադրութեան համեմատութիւնը փոխանակ աւելնալու՝ պակսած է վերջին տարիներ մեզի ծանօթ պատճառներով:

Քրոմի արտադրութեան տասը անդամ աճելուն մեծ կարելիութիւններ կան, երկիրը բնութենէն օժտուած ըլլալով այս հանքին խոչոր հաւաքոյթներով:

## 7. Կ Ա Պ Ա Ր

Բնութեան մէջ կապարի ծծմբուտ եւ բնածխային բաղադրութիւնները միայն տնտեսական արժէք

ունին։ Ասոնք ընդհանրապէս կը գտնուին կրային, կաւային եւ աւազային քարերու մէջ, եւ երբեմն ալ միզաթերթաքարերու ու պորփիւրներու մէջ։ Կապարին բնածխային բաղադրութիւնները հանքին ամենածանծաղ մասերուն մէջ կը գտնուին։ Մծմրուտ բաղադրութիւնը կը պարունակեն արծաթ, տարբեր համեմատութիւններով, եւ ընկերացած կ'ըլլան ծծըրուտ երկաթի ու զինկի հետ։

Արաքս ու Կուր գետերու հովիտներուն մէջ շատ մը տեղեր կապարի հանքեր գտնուած են, խառնուած ըլլալով երկաթի, արծաթի, պղինձի եւ զինկի հանքերուն հետ։

Կիւլէքի մէջ կապար հանուած է կաւային շրրջանի կրաքարերուն և միզաթերթաքարերուն մէջէն խառնուած ըլլալով զառիկի ծծմրուտ բաղադրութեան հետ։ Հանքը ոսպնաճեւ է եւ կը ներկայացնէ տարբեր մեծութիւններ։

Կապարը կը գտնուի նմանապէս Պուլղար Տաղ, արծաթի հետ խառնուած ըլլալով։

Կապարը առատօրէն կը հանուի այսօր Պալիս Մատէնէն, որ կը գտնուի Խիւտավէնտիկեար կուսակալութեան մէջ, ծովէն 100 քիլոմէթր դէպի ներս։

Հանքը հոս՝ երրորդ շրջանի պորփիւրներուն բը նածխային դարու կրաքարերուն հետ շփման եկած տեղերուն մէջն է։ Շփման զիծը 6-16 ոտք ընդարձակ է։ Կրաքարերը կաչճքարային են։ Պորփիւրներու մէջ կը գտնուին ծծմրուտ կապարի մաքուր հաւաքոյթներ որոնք կապուած են շփման զծին ճեղքերու միջոցաւ։ Հանքը խառնուած է ծծմրուտ պղինձ ու երկաթի հետ, պարունակելով հարիւրին 16-20 կապար

եւ 8 դինկ։ Պալիա հաստատուած է զտարան ու հալարան մը, օրական 400 թօնօ կարողութեամբ։ 1903-ին բոլոր հանքային արտադրութիւնը 63,000 թօնօ եղաւ, որուն 7600 թօնօն մաքուր կապար էր, իսկ 1950 կրամը՝ արծաթ։

Այս հանքէն կապարէն դատ 2000 թօնօ դինկ եւս արտադրուեցաւ միեւնոյն ատեն։

Պալիայի մօտ, Մէնճէլիքի մէջ, գտնուող ածուխն ալ գործուեցաւ նոյն ընկերութեան կողմանէ եւ գործածուեցաւ կապարի հանքը հալեցնելու համար։

Թուրքիոյ կապարի տարեկան արտադրութեան մասին հետեւեալ թիւերը քաղուած են.—

1900-ին	2800	թօնօ
1905-ին	10000	>
1910-ին	12000	>

### 8. Ս Ն Դ Ի Կ


Բնութեան մէջ սնդիկի ամենակարեւոր հանքն է խրուկը, ծծումբոտ բաղադրութիւնը, որ կը դրտնուի կաւաքարերն ու աւազաքարերը կտրող երակ-ներու մէջ եւ կամ ցրուած է ձեւափոխուած պորֆիր-ներուն վրայ։

Թէպէտեւ նա կը դտնուի ամեն շրջանի եւ ամեն քարերու մէջ սակայն աւելի կը նախընտրէ հրարուխային շարժումներէ աղդուած ժայռերը։ Խրուկը կազմուած է ծծումբալին մուխերու գործողութեամբ հրարուխային դործունէութեան նուազման սկահուն։

Փոքր Ասիոյ մէջ երկու կարեւոր հանքեր միայն ծանօթ են մեզի այսօր։

1. Գարապուրունի հանքը: Կը տարածուի իդմիրէն 30 քիլոմէթր դէպի արեւելք եւ կը պարունակէ խրուկ, այլաձևուած կալծքարային թերթաքարերու մէջ, Պասալղային լաւա հոսանքներուն մօտը: Հանքը գետնի երեսէն փորուած է թուրքիու մէջ գտնուող ձիւնարաններու ձեւով: Հոս զտարաններ հաստառուած են, օրական 30 թօնօ մաքուր սնդիկ արտադրելու կարողութեամբ: Զրագատումով կը մաքրեն հանքին բոլոր թեթեւու լուծելի մասերը, իսկ ծանր մասերը կ'ամփոփեն ջուրին յատակը: Հանքը կ'արտադրէ 3000 շիշ զուտ սնդիկ ամեն տարի:

2. Գօնիայի հանքը: Գօնիա քաղաքին մօտ սնդիկ կը դտնուի երակիկներու, խոռոչիկներու եւ բիւրեղույած կալծքարային կրաքարերու ճեղքերուն մէջ: Այս հանքին արտադրութիւնը 1905-ին 15,000 թօնոյի կը հասնէք, պարունակելով հարիւրին մէկ դուստ սնդիկ:



ԳՕՆԻԱ ՄԱՏԷՆԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԴԻՐՔԸ

1. Կրաքարեր

2. Թերթաքարեր

3. Հանք

Թուրքիոյ սնդիկի արտադրութեան վրայ հետեւ եալ թիւեր տրուած են.—

1800-ին	402	թոնօ
1850-ին	142	>
1870-ին	542	>
1900-ին	510	>
1905-ին	520	>

### 9. ՄԱՐՈՑՐ

Տնտեսական կարևորութիւն ունեցող երկու հանքերէն, ծծմբուտ եւ ռքսիդային բաղադրութիւններէն, կ'արտադրուի ծարուը բնութեան մէջ:

Ասոնք կը գտնուին թերթաքարերու, կաւաքարերու եւ աւազաքարերու երակներուն մէջ ընկերացած ըլլալով՝ երբեմն ոսկիի, կասպարի, պղինձի եւ պիղմութի հանքերուն հետ՝ քիչ քանակութեամբ: Ծծմբուտ հանքը ամենակարեւորն է երկուքին:

Այս հանքը շահագործուելու համար մաքուր ըլլալու է եւ պարունակելու է առնուազն հարիւրին 45-է աւելի զուտ մետաղ: Երբեմն երկիրներու մէջ հարիւրին չխունէն պակաս մետաղ պարունակող հանքին ալ կարեւորութիւն չեն ընծայեր:

Ծարոյր մետաղը կը դործածուի տպագրական տառեր ձուլելու համար:

Թուրքիոյ մէջ այս հանքը շատ առատ է, սակայն շատ քիչ շահագործուած է:

Պրուսայի նահանգին՝ Կէօմէք Զիֆթլիք ըսուած տեղը՝ ծանօթ է այս հանքը «Անթիմօն Մատէն» անունով, որ կը հանուի երակներու մէջէն: Հանքը կը պատկանէր Սուլթանին, 24 քիլոմէթր տարածու-

թեան վրայ, Կէտիղին արեւելեան կողմ, Գըզըլտառին արեւամտեան զառի վարին վրայ: Վերջը 13 տարուան համար Յոյն ընկերութեան մը յանձնուեցաւ՝ գործելու համար զայն՝ որոշ օրէնքներով: Այս ընկերութիւնը տարին միայն 9 ամիս գործելով եւ գործածելով 100 մարդ կ'արտադրէր 500 թօնօ մաքուր ծարոյր ամեն տարի:

Իզմիրի նահանգին՝ Տէմիր Գափու, Սիւլիւքլիւ եւ Խվլինտի ըսուած տեղեր այս հանքը հանուած է մէկ սանթէմէթրէն մինչեւ քանի մը մէթր հաստութեամբ: 1898-ին 500 թօնօ արտադրուած էր 6000 ոսկի արժողութեամբ: Բօղտան ըսուած տեղն ալ կարեւոր աղբիւրներէն մէկն է ծարոյրի հանքին:

Այտընի նահանգին՝ Էօտէմիշ եւ Զինլի Գայա կոչուած տեղերուն մէջէն ալ հանուած է ծարրաքարը պարունակելով հարիւրին 65 զուտ մետաղ: Զինլի Գայալի մէջ հանք կը ող երակները կը գտնուին թերթաքարերուն մէջ: Այս նահանգին մէջ կրամօս եւ Քօրտէլիօ կոչուած տեղերէն ալ ծարոյր հանուած ու դրկուած է պարկերու մէջ իզմիր, ճամբուելու համար Անդլիա:

Մերաստիա նահանգին մէջ, Քարահիսարի մօտ, այս հանքը շահագործուած է ատեն մը: Հոս՝ հանքը կը գտնուէր զուտ կրաքարերու մէջ՝ զերծ բոլորովին կայծքարային հողամասերէ:

#### 10. Զ Ա Ռ Ի Կ

Զառիկին ամենակարեւոր հանքերը, բնութեան մէջ, ծծմբուտ բաղադրութիւններն են, ծանօթ ըլլալով կարմիր զառիկ եւ ոսկեզառիկ անուններով: Ասոնք կը գտնուին թէ՛ երակներուն եւ թէ՛ երկու

տարբեր ժայռերուն շփման եկած տեղերուն մէջ, ընկերացած ըլլալով՝ ծարուքի, արծաթի, պղինձի, թրթեղի եւ երկաթի հանքերուն հետ:

Էլիսիւր հանքը, Բօղտանի մօտ, կ'արտադրէ 500 թօնօ ոսկեղառիկ ամեն տարի: Հանքը երբեմն ծարուք կրող երակներուն մէջ կը գտնուի, երբեմն ալ առանցին մասնաւոր խոռոչներուն մէջ: Ասոր բոլորը դրեթէ մերանսա կը դրկուին: Եէնի Քէօյի մօտ դտնուող զառիկի հանքը շատ կարեւոր է պարունակելուն համար ամենամաքուր զառիկ, հարիւրին 42 զուտ մետաղ եւ քիչ մը ոսկի: Այս հանքէն տարեկան 1000 թօնօ Եւրոպա կը դրկուի:

Կարմիր զառիկ եւ ոսկեղառիկ միասին կը գլունուին ճուլֆայի, Տարի Տաղ, Ժայռերու ճեղքերը լիցնող դաճաքարային երակներուն մէջ:

Կարմիր զառիկ նմանապէս կը գտնուի Պէչէնաքի ծծումբի հանքին մէջ: Պաթումի հարաւային կողմ, ճորոխի աղբիւրին մօտ, Պօչա ըսուած տեղ ոսկեղառիկ կը հանուի ու կը դործածուի Արթվինի ներկարարներուն կողմանէ:

Տօրոսի շղթային վրայ Անտանիդ, Պաշդալա եւ Քօչանէզին մէջ տեղ, ոսկեղառիկին կարեւոր կեղրոններէն մէկն է:

Թուրքիու տարեկան ոսկեղառիկի արտադրութիւնը կը հասնի 3000 թօնովի:

## 11. Մ Ա Ն Կ Ա Ն Ե Զ

Մանկանեղի բնական ու գլխաւոր հանքերը իր ոքսիդներն են որոնք՝ ընդհանրապէս գետնի ծանծաղ ու մակերեսային տեղերը կը գտնուին, թէ՛ խոշոր զանգուածներով եւ թէ՛ կաւաքարերու երակներուն

մէջ, ընկերացած ըլլալով երրեմն արիւնաքարային երկաթի եւ երրեմն ալ արծաթի հետ: Այս վերջինը կ'ընէ հանքը աւելի թանկաղին:

Հանքը շահաղործելի ըլլալու համար պարունակելու է հարիւրին 40 զուտ մետաղ եւ զերծ ըլլալու է կայծքարէն:

Թուրքիա մանկանեղի հանքին կարեւոր կեղրոններէն մէկն է:

Ֆլինիքա՝ Փոքր Ասիոյ մէջ ծանօթ տեղ մըն է հողը արտադրելուն համար շատ հարուստ արջնաքար, պարունակելով հարիւրին 52 զուտ մանկանեղ:

Տրասլիզօն նահանդէն հանուած է առատ հանք, Մասնաւորապէս Մուղանիա նաւահանդստին շրջակայքը: Բայց արտադրութիւնը տարեկան 1000 թոնօ միայն եղած է:

Շէշ Քէօյ, Պալիա եւ Ռւշադ, Անատոլոյի մէջ, կը գրաւեն կարեւոր ղերքեր այս հանքի գոյութեան տեսակէտով:

1879-էն ի վեր մեծ կեղրոն դարձած է կովկասը ալս հանքին համար: Թիֆլիզ, Քիւթա եւ Սարաբոնցք ծածկուած են արջնաքարի բարակ խաւերով, խիստ տափարակ կերպով, 60 քառակուսի մղոն տարածութեան վրայ: 6-11 խաւեր իրարմէ անջատ ըլլալով դտնուած են, 6-16 ոտք հաստութեամբ, միջախաւուած ըլլալով արշալուսային դարու կրաքարերուն հետ: Ասոնց բոլորն ալ մանկանեղի ոքսիդներն են:

## 12. Թ Ի Թ Ե Ղ

Թիթեղին արեւտրական տեսակէտով կարեւոր հանքը իր ոքսիդ բաղադրութիւնն է միայն ու կը դտնուի

1. Սփռուած ըլլալով պորփիւրի մէջ,
2. Զօրաւոր կերպով բերեկտուած կայծքարերու մէջ, կտրելով կաւաքարերն ու հրաքարերը:
3. Բարակ կայծքարային երակներու մէջ կըտրելով ճնշուած կաւաքարերը,
4. Բարակ կայծքարային երակներու մէջ կըտրելով պորփիւրը,
5. Սփռուած կայծքարային պորփիւրին ճեղքերուն մէջ շատ անդամ,
6. Սփռուած կաւաքարերու մէջ հրաքարային չարքերուն մօտ,
7. Գետերուն բերած աւազներուն մէջ:

Տօրոս լերանց շարքերուն մէջ, թիլէքի մօտ, Քուրպապա ըսուած տեղ, երրորդ շրջանի թիթեղահանք մը գտնուած է:

Հալէպ քաղաքին մօտ, Մինաս ըսուած տեղ, կարճ ատեն թիթեղի հանքը դործուած եւ ասլա գոցուած է:

Արաքս գետին եւ Սահէնտի մէջտեղ թիթեղահանք գտնուած է պղինձի հետ խառնուած ըլլալով:

Արաքսի վրայ, Մեկրի ըսուած տեղ, թիթեղ գտնուած է արճիճի հետ միասին: Հէճէնանի մէջ նմանապէս թիթեղը արճիճի եւ պղինձի հետ խառնուած ըլլալով կ'ելնէ:

### 13. Զ Ի Ն Կ

Արուրաքարն ու ծծմբուտը՝ զինկին արեւտրականօրէն կարեւոր հանքերն են որոնք՝ սովորաբընկերացած կ'ըլլան երկաթի ու կապարի ծծմբուտներուն եւ պղինձի հետ: Հանքը կը գտնուի երկու

տարրեր ժայռերու շփման գծին վրայ, երակներու եւ գետերուն բերած աւազներուն մէջ:

Արուրաքար հանք մը կը դտնուի իզմիտ նահանգին մէջ, Զաքարիա գետին մօտ, Քարասու կոչուած տեղ:

Ատանա նահանգին մէջ զինկի հանքեր խուզարկուած են սակայն չեն շահագործուած տակաւին:

Պիղայի կողմերը, Պաղարի մէջ, զինկ ատենօք հանուած է քիչ քանակութեամբ:

Հին Փէրկամօս քաղաքին մօտերը, Քիրապը եալա ըսուած տեղ, զինկի գոյութիւնը հաստառուած է:

Զինկ՝ ինչպէս տեսանք անցեալ էջերու մէջ, նըմանապէս կարտաղրուի տարբեր հանքերէն որոնց հետ ինք ընկերացած կը դտնուի:

#### 14. Կ Ո Բ Ա Լ Դ

Այս հանքը բնութեան մէջ առանձին չգտնուիր այլ միացած զառիկի եւ ծծումբի հետ: Գլխաւոր հանքը՝ զառեկի եւ իր ծծմբուտ բաղադրութիւնն է: Ասիկա ընդհանրապէս արծաթի եւ նիքէլի հետ ընկերացած կը լայ եւ երբեմն ալ մանկանեղ հանքերուն հետ:

Կովկասի մէջ թաշքէսէն շատ կարեւոր դիրք մընէ այս հանքին համար ուր մեծ տարածութեամբ, ուրոյն խաւի մը մէջ դտնուած է շուրջ հաստութեամբ եւ մազնիսաքարի վարը սփռուած ըլլալով: Այս՝ նիքէլ երբէք չսպարունակէր: Հանքագործութիւնը ատենէ մը ի վեր դաղրած է հոս:

## ՎԵՐ ԶԱԲԱՆ

Մեր քանի մը էջերուն մէջ՝ հայրենի երկրին բը-  
նական հարստութեանց վրայ ըրած կարճ վերաքաղը  
կը նկատուիլ իրը յետահայեաց մը անցեալ նախ-  
նական գործունէութեանց եւ իրը նախաշաւիդ մը ա-  
պագայ դիտական ու կանոնաւոր յառաջդիմութեան:  
Նկարագրութեանց ընթացքին տեսանք որ շատ մը  
հանքեր սկսած եւ ապա դադրած են ինչ ինչ քաղա-  
քական դժուարութեանց պատճառաւ: Կը խորհիմ  
թէ՝ այս իրողութիւնը շատ նպաստաւոր ելք պիտի  
ունենայ մեղի՝ ապագային մէջ դիւրաւ օդուտ քաղե-  
լու համար նախապէս սկսուած գործէն:

Գործ մը սկսիլ շատ դժուար է, իսկ արդէն ըս-  
կըսուած գործը յառաջ տանիլ շատ դիւրին է բաղ-  
դասումամբ:

Այս իրողութեան մէջ կը կայանայ մեր բարե-  
րադրութիւնը: Թուրք կառավարութեան քաղաքա-  
կան խստութիւններն եւ տնտեսական յետամնացու-  
թիւնը, երկրին բնական հարստութիւնները չ'շահա-  
գործելու պատճառաւ, թէպէտ շատ վնասակար եղած  
ժողովրդին անցեալին մէջ՝ նոյնքան եւ անկէ հազար  
անդամ աւելի օգտակար պիտի ըլլայ հայ աղղին ա-  
պագային մէջ, արդի քաղաքական փոփոխութեանց  
լոյսէն նկատելով խնդիրը: Այս է Թուրքին մեղի ան-  
դիտակցարար մատուցած միակ ծառայութիւնը:

Շատ հաւանական է որ պղինձի հանքագործու-  
թիւնը մեծապէս պիտի ծաղկի Սեւ ծովուն եղերքնե-  
րէն մինչեւ Եփրատ եւ Տիգրիսի հովիտները՝ ուր

ամբարուած կը մնան անսպառ հանքեր գետնի տակ:

Երկաթին ճոխ հանքերը կիլիկիոյ մէջ, Պուղար Տաղէն՝ Զէյթուն, Զէյթունէն՝ Այնթառ եւ Հալէպ Երկարող գծի մը վրայ, կը կանդնին իրր շահատակներ ապագայ պողպատի արուեստներուն յառաջդիմութեան:

Իւղի շտեմարաններ՝ գօտի մը կազմելով Սեւ ծովու եղերքներէն մինչեւ Պարսից ծոց, մեծ խոստումներ կընեն մեզ տնտեսական զարդացման տեսակէտով:

Դիւրաւ շահագործուելու վիճակին մէջ եղող ածուխի անթիւ հանքեր դրամազլուխի եւ դաստիարակուած մասնագէտներու կը սպասեն ալսօր:

Հայաստանի եւ Կիլիկիոյ ծանօթ բոլոր նահանգները՝ պիտի ըլլան բանուկ կեղրոններ, հանքացին եւ անոր դաշնակից արուեստներուն, պարունակելուն համար առատ բնական գանձեր հակառակ իր նեղ շրջանակին: Նոյն բանը իրողութիւն է Անատոլուի համար ալ ուր՝ մենք նորէն բաժին պիտի ունենանք ամեն տեսակ առեւտրական ձեռնարկներու մէջ, իրր գործօն ազգ մը:

Հանքային եւ ուրիշ անոր դաշնակից արուեստներուն ծաղկումը կախուած է բացարձակօրէն կարդու կանոնի եւ կատարեալ խաղաղութեան հաստատութենէն: Իրաւունք ունինք հաւատալու որ այդ երկիրներուն զեկը ալ եւս մեր ձեռքն է: Ուստի մեր հաստատելիք կառավարութեան մեւէն, մեղի տընտեսապէս օժանդակող ազգին լայնամիտ քաղաքականութենէն, եւ մեր մտային ու բարոյական ոյժերուն ներդաշնակ համագործակցութենէն, կախուած են մեր հանքային ձեռնարկներուն յաջողութիւնը եւ տնտեսական յառաջդիմութիւնը:

Նպաստաւոր պայմաններ եւ լայնամիտ քաղաքականութիւնն մը, անպատճառ, արուեստադիտական շատ մը նոր ու հետաքրքրական երեւոյթներ պիտի պարզեն մեր աչաց առջեւ, գալիք տասը տարուան շրջանին:

Խիստ կարծ ժամանակի մը մէջ Մէքսիքոյէն յառաջ եկող սքանչելի արդիւնքներ ծանօթ են մեզմէ շատերուն:

Ճիզն ու ներդաշնակ համադործակցութիւնը՝ կրնայ անկէ շատ աւելի զմայլելի արդիւնքներ յառաջ բերել մեր մէջ որ՝ ծնած ենք մաքով ընդունակ եւ սրտով տենչացող յառաջդիմութեան, ոեւէ պարագայի տակ, ոեւէ մէկ զնով:

Բաղդատութիւնը միշտ կրթիչ է աւելի զարդացեալ ազգերու փորձառութիւններէն օգուտ քաղելու եւ տեղեկանալու համար անոնց արուեստական լառաջդիմութեան գաղտնիքներուն: Այսօրինակ դիպաց ու հանդամանաց ուսումնասիրութիւնները կը յուսամ պիտի օդնէ մեր բոլորին, մասնաւորապէս այն մարդոց որոնց՝ ուսերուն վրայ կը ծանրանայ բոլոր պատասխանատուութիւնը ազգային վերաշինութեան եւ այն մարդոց որոնց՝ վրայ դրուած է ազդին տընտեսական զարդացման լուսն ու վստահութիւնը:

## ՀԱՆՔԱՅԻՆ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

1. ԴՈՒԻԻՆԵՐ: Ֆրանսացի հանքարան մըն է: Կատարած է մէծ խուզարկութիւններ Փոքր Ասիոյ մէջ եւ գրած է Ասիական Թիւրքիա անուն երկու հատոր գրքեր:

2. ԿԸՆԹՀԸՐ: Անդղիացի ճամբորդ մըն է: Գըրած է յօդուած մը Խօսք առ Ռւրմիա վերնագրով: Լին. Բիւ 27, 1900:

3. ՀԵԼՄՊԱՔԸՐ: Գերման հանքաչափ մը: Գըրած է Օգուակար Հանֆեր Թիւրքիոյ մէջ անուն յօդուած մը: Հանքային եւ չափագիտական թերթ 1898, 66երորդ հատոր:

4. ՀԱՄԱՅՆԱԳԻՏԱԿԻ: Թիւրքիոյ, Փոքր Ասիոյ, Հայաստանի եւ Կիլիկիոյ վրայ դրուած բոլոր մասեր:

5. ՀԻՒՊԱՏՈՍՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ: Անդղիական, Ֆրանսական, Գերմանական եւ Ամերիկան:

6. ՀԻՉՔԱՔ: Անդղիացի երկրաբան մըն է: Գըրած է յօդուած մը Ռւրմիոյ Լնին Զուրերուն Տարրալուծութիւնը վերնագրով:

7. ԼԻՆՉ: Անդղիացի ճամբորդ մըն է: Գրած է Ճամբորդութիւններ եւ Ռւսումնասիրութիւններ Հայաստանի մէջ անուն երկու հատոր գրքեր: 1901:

8. ԼՕՆԵՅ: Ֆրանսացի երեւելի հանքային երկրաբան: Խուզարկութիւններ կատարած է Պուլղար

տաղի հանքերուն վրայ եւ այլուր 1893ին։ Գրած է Ասիոյ Հանքերն ու Երկրաբանութիւնը անուն գիրքը։ 1911։

9. ՇԱՐՓԼԻՍ - Անդղիացի հանքաբան մըն է։ Գըրած է Հանքեր Փոքր Ասիոյ մէջ վերնագրով յօդուած մը, հանքալին եւ չափագիտական թերթին մէջ։ Սեպտ. 26, 1908։

10. ՄՕՆԱՉԻ : Խոտալացի հանքաբան մըն է։ Գըրած է Անատոլուի սնդիկի հանքերուն վրայ յօդուած մը լատիներէն թերթի մը մէջ։ 1908 Սեպտ. 11։

11. ԶԻՔԱՉԻՑ Ֆրանսացի երեւելի երկրաբան մըն է։ Կատարած է մեծ խուզարկութիւններ Թիւրքիոյ մէջ 1853-1869։ Գրած է Փոքր Ասիա անուն վեց հատոր գրքեր։

12. ՍՓԼՌ : Ամերիկացի հանքալին երկրաբան։ Գտնուած է քանի մը տարիներ Թիւրքիոյ մէջ իրր Սուլթան Համիտի խորհրդատուն երկրին հանքային գործերուն վրայ։ Կատարած է խուզարկութիւններ մասնաւորաբար ածուխի եւ քարիւղի հանքերուն վըրայ։ Գրած է երկու յօդուածներ հանքային եւ չափագիտական թերթին մէջ։ Հոկտ. 4, 1902։

13. ՏՕՄԻՆԵԱՆ : Հայ Աշխարհագէտ մըն է։ Գըրած է Թիւրքիոյ Հանքերը վերնագրով անդղիերէն յօդուած մը, հանքային եւ չափագիտական թերթին մէջ։ Յունիս 12, 1909։

14. ՎՈՐԹ ԵՒ ՖՐԼՇ : Գերման հանքաբաններ են։ Գրած են Հանքային Հաւաքոյքներ անուն երկու հատոր գրքեր։ Թարգմանուած են անդղիերէնի 1912ին։

15. ՈՒԽՏ: Ամերիկացի հանքարան մըն է: Գը-  
րած է Աւստրիա Պղինձի Հանքերը անուն գիրք մը:  
1907:

16. ՕՉՈՒՈԼԹ: Անդղիացի երկրաբան մըն է:  
Ճամրորդած է երկու անդամ Հայաստան: Գրած է  
Հայաստանի Երկրաբանութիւնը անուն գիրքը:  
1905:

